

943

206
r-19

1888

4-5 112

2010

06
-19

ԽՐԱԿՈՅՑ

ՎԱՄՆ ՊԱՇՏՈՆԵՐԻԹԵԱՆ

Ս. ԱԽԵՏԱՐԱՆԻ

Այս խօսքը հան առաջիմ է, եթի ով և ապակուրութեան կը լանձը, բարի զարծոյ կը ցանկայ (Ս. Տիգ. Գ. 1):

ՈՒՂԵՐՁԵՑ

Ա. Մ. ԻԳՆԱԾԻՈՒԵԱՆ

Երկոյ Հայ Առաջանական Ակադեմիայի

ՅԱԴՎԱԳՐԵԱՆ

معارف عمومیه نظارت جلیلستنک فی ۳۰۳ -نه تموز ۱۱ تاریخی و
۳۸۲ نومروی رخصتنامه میدله طبع او انشد



ԿԱՌԱՎԱՐՈՒԹԵԱՆ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ Գ. ՊԱԼՏԱՍԼԵԱՆ

(Արամեան)

1888

ԵՐԱԿՈՅՑ

ՎԱՍՆ ՊԱՇՏՈՆԵՈՒԹԵԱՆ

206

Ա. ԱԽԵՏԱՐԱՆԻ

Դ-19

«Այս խօսքը հաւատաբիմ է. եթէ ո՞վ եպիսկոպոսութեան կը ցանկայ, բարի գործոյ կը ցանկայ» (Ա. Տիմ. Պ. 1)

ՈՒՂԵՐՁԵՑ

Ա. Մ. ԻԳՆԱՏԻՈՆԵԱՆ

Երեց Հայ Առևտանական Ակադեմիային



ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼԵԱՆ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ Գ. ՊԱՇՏԱՏԵԱՆ

(Արամեան)

1888

2001

Խ Ր Ա Խ Ո Յ Ս

11472

ՎԱՍՆ ՊԱՇՏՕՆԷՌԻԹԵԱՆ

Ս. ԱՒԵՏԱՐԱՆԻ

Ամենեքին, որ Յիսուսի Քրիստոսի աչօք կնային ընդ աշխարհ, յամենայն գարս եւ գրեթէ ամենուրեք կտեսնեն « Ժողովուրդներ . . . յոգնած եւ ցիրուցան եղած՝ հովիւ չունեցող ոչխարներու պէս » : Այս տեսութիւն ունեցողներ, հապա, պատուիրեալ են աղաչել հունձին Տէրոջը, « Որ մշակներ հանէ իւր հունձին . . . զի հունձը շատ է, բայց մշակները՝ քիչ » (Մատթ. թ.) : Այսպիսի է եւ վիճակ Տաճկաստանի, ուր շատ մշակք պէտք են նոյն խակ Բողոքական փոքրիկ ժողովուրդեան, որոյ համար գործողք եւ աղօթողք պարտին ընել ինչ որ կարեւորք են ի պատրաստութիւն բաւական մշակաց: Գեր. Տօք. Թրոսլրին՝ Վերատեսուչն Այնթապ Գոլէձի, յիւր ճառին թէ է՞ր երիտասարդք չեն հակամէտ լինել քարոզիչ, 1885 տարուան Աւետաբերի մէջ թուեց պատճառներէն զոմանս: Սոցա մի քանին բառնալ անկ է Պօրտի Միսիոնարաց, ոմանք կպատկանին Տեսչութեան Աստուածաբանական ձեմարանաց եւ այլք կվերաբերին

Բող. Ժողովրդեան : Կան, սակայն, արգելք ի մրտս
երիտասարդաց, որք թէեւ կիրափաքին լինել պաշ-
տոնեայ Ս. Աւետարանի, այլ կվարանին, գուցէ
եւ կերկնչին իսկ մերձենալ ի նա : Այսպիսի վա-
րանմանց եւ երկիւղածութեան՝ յուսամք կըլլան
դարձն եւ խրախոյ՝ հետեւեալ խորհրդածութիւնք :
Յուսալի իմ է թէ յայսմ քաջալերական խոր-
հուրդներ գոտնեն եւ Արժ. պաշտօնեայք, որ ար-
դէն կան յայն գերազանց կոչման : Զէ եւ անակ-
նունելի թէ համայն ժողովրդական ընթերցողք
եւս՝ պիտի օգտին այս խորհրդածութիւններէ
գտնելով օժանդակութիւններ առ ի թեթեւել ծան-
քութիւնն, որ կայ ի վերայ պաշտօնէից եւ քաջա-
լերել զայլս :

Եւ կանխապէս ըսել պարտիմ, թէ խորհրդա-
ծութեանց սկզբունք թէեւ ընդհանրական են —
ամեն ժողովրդեան պաշտօնէից պատշաճական — այլ
մանրամասնութիւնք, որպէս զի դիւրըմբոնելի լի-
նին եւ նա գործնական, յարմարեալ են ներկայ
հանդամանաց Հայ քրիստոնէից եւ պաշտօնէից նո-
ցա : Հետեւապէս ուղիւալ են մեր խորհրդածու-
թիւնք տիրապէս Հայ Քիոպոնէայ Երիտրոսորդաց, որոց
գիտեմք թէ չեն մերձենալի զինուորական եւ այլ
պետական պաշտօնք, եւ որոց առհասարակ կյար-
մարի լինիլ վարպետ՝ վարժապետ եւ վարդապետ
(քարոզիչ), գրադրութիւն՝ գրադիտութիւն եւ
խմբագրութիւն, վաճառականութիւն՝ բժշկութիւն՝
մաստարանութիւն եւ մանրամունք պաշտօնք ի
կառավարութեան, գործեր՝ յորս առաջին բան կը
համարուին ստակ շահիլ, նովաւ պատիւ ստանալ

եւ ապա սոքօք լինիլ օգտակար Ազգին եւ Եկե-
ղեցւոյ : Ա. Ա. ի խորհրդածութեանս մէկին պիտի
տեսնուի, թէ այս վերջին վախճան, — օգտակար
լինիլ այլոց եւ այն ի փառս Աստուծոյ — դիւրաւ
կստացուի քան որչափ յուսալի է այլ պաշտամանց
միջոցաւ, որոց բաղդատմամբ իսկապէս ունի եւ մեծ
գերազանցութիւնս պաշտօնէութիւնն Ս. Աւետա-
րանի : Որպէս պիտի տեսնեմք նկատելով քարոզ-
չութեան պարտապունիւնն (ի խորհրդածութեան Ա.
Բ. Գ.), Գործունեան (Դ. - Բ.) եւ Արդեւնչ (Թ.
Ճ.), որոց զօրութեամբ պիտի հետեւնեն, թէ
կմեղանչեն կոչեցեալք՝ եթէ մերժեն զայս պաշտօն,
որ շատ Քործառքաց պէտք ունէ (Ժ.Վ. Ճ.Բ.) : Եւ որ-
պէս զի մեր հրաւէրն կամ հետեւութիւն բանաւո-
րապէս՝ ոչ թէ թեթեւութեամբ մերժուի, կամ
մոտագիւր ընդունելի լինի, պէտք է լրջութեամբ
դիտել, թէ

Ա. Ի Դարչողական կան սէպնական սարաւէ :

Ապաքէն հաշտութեան պաշտօնեայք կըլլան՝
« ոմանց, հոտ մահուան՝ ի մահ, եւ ոմանց կեն-
դանութեան հոտ՝ ի կեանս » : Եւ « առ այս ով-
քաւական է », կաղաղակէ Անօթն ընտրութեան
— մեծ Առաքեալն իսկ, Պօղոս, (Բ կորնթ. Բ.
15, 16), բայց Զէ թէ, կյարէ, մեք ինքնիրեն-
նիս բաւական ենք բան մը խորհելց՝ որպէս թէ
մեզմէ, հապա մեր բաւականութիւնն Աստուծ-
ունի : Ուստի եւ ես, կըսէ, Աստուծոյ չնորհօքն
եմ ինչ որ եմ, եւ Անոր չնորհքը՝ որ իմ վրաս է,
պարապ չեղաւ, հապա ես անոնցմէ (յԱռաքելոց)

ամենէն աւելի աշխատեցայ . Եւ չէ թէ ես , հապա
Աստուծոյ շնորհքը որ իմ հետս էր : Եւ քաջա-
յայտ իմն է , թէ Աստուծոյ յիմարը՝ մարդիկներէ
աւելի իմաստուն է , Եւ Աստուծոյ տկարը՝ մար-
դոցմէ զօրաւորագոյն . . . Եւ աշխարհիս յիմարներն
ընտրեց Աստուծ՝ որ յամօթ ընէ իմաստունները ,
Եւ աշխարհիս տկարներն՝ որ յամօթ ընէ զօրաւոր-
ները : (Ա . Կորնթ . Ա . 15): Այնպէս որ ես՝ այս
տկարաց մին , « Երիցս աղաշեցի զծէր , մէկդի ը-
նել ինէ » զիմ տկարութիւն , այլ նա ըսաւ ինձ ,
« Իմ շնորհքս հերիք է քեզ , քանզի իմ զօրութիւնս
տկարութեան մէջ կը կատարուի » (Բ . Կորնթ . ԺԲ .):
Ուրեմն որքան որ ոք գիտէ գործոյն մեծութիւնն ,
փափկութիւն եւ կարեւորութիւն , գիտէ եւ գժուա-
րութիւններն եւ զիւր ապիկարութիւն , այնքան
առաւել կյարմարի այս սուրբ կոչման , ուր Աստ-
ուծ է գլխաւոր գործողն՝ իսկ գործաւորն խո-
նարկ միջոց մը միայն : Մշակ մը , որ երբեմն կսեր-
մանէ կամ երբեմն այլոց սերմունս կջրէ . բայց ոչ
սերմանողն ինչ է եւ ոչ ջրողն , այլ Աստուծ՝ որ
կաճեցունէ :

Ամէն տեսակ գործի մէջ յաջողութիւն կախեալ
է յԱստուծուստ . յիրաւի « Եթէ ոչ Տէր շնէ զոռունն
ի նանիր վաստակին շինողք նորա . Եթէ ոչ Տէր պա-
հեսցէ զքաղաք , ընդունայն տքնին պահապանք նո-
րա » : իսկ Եթէ հասարակ քաղաքապան կրնայ ակն
ունել ձեռնտուութեան Աստուծոյ , քանի՛ աւելի
ան՝ որ նուիրական քաղաքին պիտի ըլլայ պահա-
պան : Եթէ իրենց տուներ շնողներ կրնան յուսալ
յաջողութեան Տեառն , քանի՛ առաւել ան՝ որ սուրբ

Հոգւոյն տաճարներ պիտի կառուցանէ : Եթէ ո-
եւ է պաշտօնատարք մման օգնութեան Բարձրե-
լոյն , ո՞րպիսի մեծ յուսով՝ Աստուծոյ պաշտօնեայն
կրնայ համբառնալ զաչս ի լերինս , ուստի — ի
Տեառնէ — օգնութիւնս պիտի գայ : Պաշտօնեայն
Քրիստոսի բանաւորապէս պիտի միշտ յուսայ , թէ
« Իմ օգնութիւնս Տէրողմէ պիտի գայ » , անշուշտ
պիտի ինձ սեպհական նպաստ ըլլայ :

Նպաստներ , որք ուրիշ գործոց եւ պաշտամանց
համար չեն խոստացեալք : Այո՛ , Քրիստոս կվստա-
հեցունէ պաշտօնեայն , թէ Մի հոգաք թէ ինչ
կամ ինչպէս պիտի խօսիք . քանզի պիտի տրուի ձեզ
այն ժամուն ինչ որ պիտի խօսիք : Վասն զի ոչ թէ
գուք էք որ պիտի խօսիք , այլ ձեր Հօրը Հոգին՝
որ կխօսի ի ձեզ : Եւ որպէս ըսաւ ի կոչման անդ
երեմիայ , որ կառարկէր , թէ « Ո՞հ , Տէր Եհովայ ,
ահա ես խօսիլ չեմ գիտեր . . . մանուկ եմ » (Երեմ.
Ա .) : Բայց Տէրը ըսաւ . Մի ըսեր թէ ես մանուկ
եմ . . . քանզի ես քեզի հետ եմ . . . ահա իմ
խօսքս քու բերանդ դրի : Նաեւ ի կոչման Մովսիսի ,
որ « Ես թոթովախօս եմ » կառարկէր , « Ո՞վ տուաւ
մարդուն բերան » , կըսէ . . . « Զէ՞ որ ես Տէրս :
Ուստի գնա՛ ու ես քու բերնիդ հետ պիտի ըլլամ ,
եւ քեզի պիտի սորվեցընեմ ինչ որ պիտի խօսիս »
(Ելից Դ .) : Հապա ոյք կկոչուին յայս պատգամա-
ւորութիւն Տեառն ամենակալի , իրենց տկարու-
թեան , թոթովանաց եւ մանկութեան վրայ յունին
խորհելիք՝ իրբեւ արգելս պաշտաման : Բաւ է նոցա
մինիլ պատրաստ ըսել ինչ որ ճշմարտութիւն է եւ
պատգամ , բաւ է յօժարիլ երթալ առ որ եւ ուր

կղրկուին Նախախնամութեամբ։ Կարեւորն է ունենալ հոգի անձնուէր, սիրտ խոնարհ, միտք ընդունակ ուսման եւ մարմին առողջ։

Աստուած՝ զորս այսպիսեօք պատրաստեր է, պիտի զարդարէ եւ կատարելութեամբք, որք պիտանի են առ այս գործակցութիւն։ Զանոնք պիտի լնու չնորհիւ եւ իմաստութեամբ, որպէս լցուց զիեւելիէլ ճարտարապետն խորանին. եւ թերեւս քան զնա առաւել եւս զայնոսիկ, որք զմարդիկ պիտի շինեն խորան Ս. Երրորդութեան, կըսէ մեր Շարական։ Ըստ այնմ թէ « զորս յառաջադդյն սահմանեց՝ նաեւ կոչեց, եւ զորս կոչեց՝ նաեւ արդարացուց, եւ զորս արդարացուց՝ նաեւ փառաւորեց։ Ուրեմն ի՞նչ ըսենք այս բաներուն համար, կըսէ նշանաւոր պաշտօնաստարն Պօղոս (Հռովմ. Բ.), եթէ Աստուած մեր կողմն է, ովք պիտի ըլլայ մեզ հակառակ։ Այն որ իր Որդւոյն չխնայեց՝ այլ մեր ամենուն համար մատնեց զնա, ի՞նչպէս անոր հետ չպարզեւեր մեզ նաեւ ամէն բան», որք կարեւոր են « Քրիստոսի կողմանէ դեսպանութիւն » ընելու եւ աղաշելու Քրիստոսի կողմանէ որ մեղաւորք հաշտուին Աստուծոյ հետ։ (Բ կորնթ. Ե.)։ Ան որ երբ մանուկ կուտայ մօր, որպէս թէ յապառաժէ բիեալ — նորա կրծոց կաթ կհոսեցունէ, քանի առաստութեամբ պիտի չտայ անձի, որոյ սիրտ արդէն լցուած է ջրով կենդանութեան։ Այսպիսին քանի առաւել չնորհաց կրնայ ակն ունել, թէ պիտի բխին եւ իր սրտէն բան բարի, բացուի բերան « ուղիղ համառօտել զբանն կենաց », եւ իր շրթունքներէն հոսի կաթ ի սնունդ մանկանց Սիօ-

նի։ Եթէ երկրագործ յուսայ առաջին եւ վերջին անձրեւի, քանի աւելի մշակն բանին կենաց, զորիբուել սերմ անապականացու կսերմանէ ի սիրտ անմահ հոգւոց. եւ կապասէ հեղման չնորհաց, որպէս զի Աստուծոյ բանն պարապ չդառնայ. . . այլ յաջողութեամբ ի գործ դնէ բանը, որոյ համար զրկուեցաւ։ (Եսայ. ԾԵ.)։ Եթէ պէտք է ծնողք յուսան թէ Աստուած պիտի հայթայթէ պարէն իրենց զաւակաց, որքան առաւել կրնայ յուսաւ հայր ժողովրդեան՝ ընդունիլ կարողութիւն առ ի ծամբել կաթ չնորհաց եւ կաթ կենաց, զի մի անմահ հոգիք մատնին սովալուկ յաւիտենական մահու։ Աւաղ թերահաւատ մտաց։ Զի նոյն ինքն « Հացն կենաց. . . որ էջ յերկնից », ըսաւ թէ « Ամէն իշխանութիւն տրուեցաւ ինձ յերկինս եւ յերկրի », որոց ամէնն ալ պիտի գործածեմ ի հաստատութիւն թագաւորութեանս։ Ուրեմն քաջ եւ դէք, « Գացէք աշակերտեցէք բոլոր ազգերը. . . եւ ահա ձեր հետ եմ ես ամէն օր մինչեւ ի կատարած աշխարհիս։ »

« Բանակը կրեստակաց Տեառն շուրջ են գերկիւղածովք իւրովք եւ պահեն զնոսա », կըսէ Սաղմուերգուն, որպէս երբեմն ըրին Յակոբայ եւ Եղիսէի։ Պատճառ ունինք, սակայն, հաւատալու թէ առաւել եւս կպահեն զայնոսիկ, որք անձնուէր կմտնեն ի հուր ազատել մեղաւորս ի հրոյ կորսաւեան, որպէս եղաւ երեք անձանց ի հնոցին Բարելոնի։ Այսպէս կկատարուի վերասացեալ խոսառումն Քրիստոսի, թէ երկնից զինուորութիւնք պիտի ըլլան պաշտօնէից հետ, որպէս եւ երկրի զօրու-

թիւնք, յորոց են եւ հաւատացելոց բանակը — զինուորեալ Եկեղեցի: Եւ իրօք սոցին ազդու աղօթից օժանդակութեամբ եւ պէս պէս ձեռնտուութեամբ կյարմարին պարագայք, որ եւ երիտասարդք «գան ի գիտութիւն ճշմարտութեան եւ փրկուին»: Մանաւանդ որ պատրաստուին քարոզչական պաշտաման, որոյ համար սեպհական ձեռնտուութիւնք կըլլան դրամով՝ բանիւ եւ ազդեցութեամբ: Ըստ որում քրիստոնէից կիսուիմ, աւելորդ կըլլայ ցուցնել այս ամեն տեսակ նպաստից տեւողութիւնն ու մեծութիւն: Քանզի գիտեն, թէ քանի մեծ ազդեցութիւն ունին... աղօթք արդարոց, որոց գիմեց եւ մեծ զօրավարն Պօղոս, Հռովմ. ԺԵ. 50, Բ Կորնթ. Ա. 11, Եփես. Զ. 19, Երր. ԺԳ. 18, Յակ. Ե.: Բաւ ըլլայ նաեւ յիշել թէ չկայ յախարհի տեւական եւ հզօր ընկերութիւն՝ քան որ ինչ վասն տարածման քրիստոնէութեան — յանուն Առաքելութեան, Ս. Գրոց եւ տետրակաց: Որոց ամենեցուն գործունէութիւն պիտի լինին գործակցութիւն պաշտոնէութեան, որ ունենայ միշտ նպաստ յաջողութեան: Որպիսիք են Եստուածաբանական ձեմարանք ի Տաճկաստան, եւ նախապատրաստական վարժարանք որ կան գրեթէ ամէն Միսիոնարական կայանաց մէջ, ուր մասնաւոր դիւրութիւնք կընծայուին երիտասարդաց, որք անձնուէր եւ յարմար կերեւին քարոզութեան Ս. Աւետարանի:

Սրդ կա՞ց պաշտօն մը եւ գործ յորում Հայ քրիստոնեայ երիտասարդն հիմն ունենայ յուսալոյ մէկ տասներորդ մասն նպաստից Նախախնամութեան եւ Քրիստոնէութեան, որք կընեն բանաւո-

րապէս վասն պաշտօնէութեան Ս. Աւետարանի: Հապա ալ ինչ բան կընայ վարանեցունել զերիտասարդս ընտրել զայս «բարի մասն», բռնել դերս նպաստամատոյցս աջակցութեան հաւատացելոց բազմութեան, նաև աջյոն Ամենակալի, որ մասնաւոր խոստմամբ կարդայ հրաւէր եւ քաջալեր: — Եթէ դեռ կվարանի ոք, թող նկատէ, թէ

Բ. Ի պաշտամունքան կան առէնու ընդույշտնեան մրաց:

Այժմէն ի Տաճկաստան կարգադրութիւնք են եղեր, զի քարոզչութեան պատրաստելի երիտասարդն լինի ընթացաւարտ գոլէճի մը, ուսկից մինչ կանցնին այլք իրենց մասնաւոր ճիւղերուն եւ կը պատաղին մանրամասնութեանց կամ գործնական հրահանգաց, քարոզիցուն կանցնի յԱստուածաբանական ձեմարան, ուր կարունակէ զուսմունս լեզուագիտական, կը յաւելու թերեւս եւ Երրայականն ու Յունականը: Հոն ընդարձակ պատեհ կունենայ տեսնելոյ յարաբերութիւն գիտութեանց ընդ իրեարս եւ ընդ կրօն, կուսանի եւ հիմովին զսկզբունս բարոյականի եւ Աստուածաբանութեան: Հոն քրիստոնէական վարդապետութեանց մէջ առաջի աշաց կերեւին գանձերն Քրիստոսի անքըննելի ճոխութեան, որ գիտութենէ գերազանցէ: Հոն կհասկնայ ընդարձակութիւնն եւ խորութիւն հիմանց ապացուցութեանց Քրիստոնէութեան կամ կրօնի եւ Ս. Գրոց, որպէս եւ խորութիւնն ապականութեան սրտից, յորոց կելլեն ամէն տեսակ չարութիւնք եւ պէսպէս կերպարանաւ անհաւատութիւնք: Հոն վերահաս կըլլայ դարմանաց

այս ախտից եւ զօրութեան, որ հանդերձեալ է կենդանացնել զմեռեալն, վերստեղծել եւ զաշխարհ։ Հոն պատեհութիւն եւ պարտաւորութիւն կունենայ գործածելց լեզուներն, զոր ուսեր է, ի հրահանգս ճարտարախօսութեան եւ ատենաբանութեան։ Անդ կուսանի վարչութիւն Հովուաբանութեան մէջ, ինչպէս եւ զայլ ուսմունս եւ գիտութիւնս, որոց տարերք իսկ գուցէ ըլլան գուցներու մէջ։ Սյնպէս զի վարժարանի ընթացաւարտի մը միաք ինչպէս ամիփոփէ եւ սեղմեալ գաղափարօք բաղդատմամբ ընդարձակամութեան ընթացաւարտի ուրումն գոլէծի, սոյնպէս եւ սորայն առ ընդարձակութեամբ գաղափարաց ընթացաւարտ քարոզչի։ Եւ եթէ քարոզչութիւն առիթունի այսքան ընդարձակելոյ գաղափարս կամ միտս, քանի՛ աւելի բարձր են դիրք քարոզչի քան հասարակաց, զորս կրթելոյ յիրաւի կոչումն ունի։

Սյնպէս պատրաստեալ քարոզիչ, իրեւ ճշմարիտ նմանող Յիսուսի, անոր մէս « կը զարդանայ իմաստութեամբ . . . եւ ընորհք գտնելով Աստուծմէ եւ ի մարդկանէ » ըստ բերման պաշտամանն։ Քանզի ինչպէս դասատու նախապէս ինք կըսէ եւ կընէ՝ զոր ինչ կուգէ ուսուցանել աշակերտի, նոյնպէս առնելով եւ քարոզիչն, փորձառու կըլլայ, թէ մարդքանի որ բարին կկամենայ, չարը իր մէջ կդտնէ. եւ ինչ խղճալի է նա՛ իրեւ գերի մեղաց, յորմէ միայն Որդիին կազմտէ։ Որոյ եւ ինք փորձառու լինելու է, զի իրեւ ճշմարիտ ազատեալ, կենաց նորոգութեան մէջ պտըտի, առ ի ծառայել անոր, որ մեռաւ եւ զինք գնեց։ Հետեւապէս

զգայ թէ ա՛լ իր անձին տէրը չէ, հապա նուիրական Հօրը, զինուորեալ Քրիստոսի եւ տաճար Հոգւոյն Սրբոյ, որ կը թէլադրէ ընել « ամենայն ինչի փառս Աստուծոյ »։ Եւ այս է նոյն ինքն Աստուծագալութիւն, որ ի սրտի երթալով կզօրանայ իրեւ ծագող արեգակ, որ եւ ունի խստառումն թէ ներկայ եւ թէ ապագայ կենաց։ Այսպէս պաշտօնեայն ոչ միայն գաղափար կստանայ ի վերայ կրօնի, այլ եւ անոր զօրութիւնն յինքեան, ոչ միայն նի, այլ եւ անոր զօրութիւնն յինքեան, ոչ միայն նմանոր վրայ ականջօք լսած կըլլայ, այլ աչօք տեսածի պէս, որ է կարեւոր պայման ճշմարիտ հմտութեան կամ գիտութեան։

Քարոզիչն Ս. Աւետարանի իրեւ աշխատող երկրագործ, որպէս կստորագրէ ճշմարիտ պաշտօնեայն Պօղոս, պէտք է որ նախ ինք (իր աշխատութեան) պտուղներէն վայելէ. (Բ Տիմ. Բ.)։ Սյն է նախ ինք նմանող լինել Քրիստոսի չնաշխարհիկ կատարելութեանց, որով լինի կարող եւ այլոց ըստել, թէ « նմանող ինձ եղէք, ինչպէս եւ ես Քրիստոսի »։ Եւ ահա այս բարձր դիրքն ու ակեսութիւնն պիտի ունենայ (եւ պարտի ունենալ) պաշտօնեայն։ Եւ ոչ ապաքէն ան որ կը ջրէ, ըստ Սողովմոնի, ինք ալ պիտի ջրուի կենաց ջրովն որ կրիսի անսպառ չնորհաց գահէն եւ Ա. Գրոց խորերէն։ Սյն է թէ քանի անդամ որ այլոց կբացատրէ վարդապետութիւնս Ս. Գրոց, ինք առաւել եւս կհասկնայ եւ առաւել ազդեցութիւն կընդունի։ Քանի անդամ որ զայլ կյորդորէ ի բարեպաշտութիւն, նախապէս ինք կյորդորուի։ Քանի անդամ որ այլոց համար կաղթէ, կաղօթէ եւ իրեն համար։ Զենք ըստը

թէ այս միջոցներ անշուշտ քարոզիչն կընեն ուսեալ եւ բարեպաշտ . ոչ . չիք զօրութիւն որ այսպիսի մոաւոր փոփոխմունս յառաջ բերէ ի մարդ՝ եթէ ինք չուզեր լինել ընդունակ . Միայն կցուցնեմք թէ երիտասարդք , որ ընդունակ են բարձր գաղափարաց եւ բարոյից , առ այս պատկան ազդեցիկ միջոցներով պատեալ պաշարեալ կը գտնեն զինքեանս ի պաշտօնէութեան :

Ուր այսպիսի միջոցներով չնորհաց , պաշտօնեայն կրնայ ընդունիլ չնորհս ի վերայ չնորհաց , եւ կունենայ առիթներ բարձրանալոյ փառաց ի փառս : Կենէ ի վերին աստիճան , ինչպէս ըսինք , մոտաւոր ընդարձակութեան , որպէս եւ բարեպաշտութեան , որ փորձառական կընէ գիտութիւնն եւ հիմնական : Այսպէս կրարձրանայ նա ի բարձունս քրիստոնէութեան , որոյ հասարակ վիճակ իսկ բարձր է քանդերս աշխարհի բարոյականութեան եւ ազնուամտութեան , ուր գուցէ պիտի մնար եւ ինք առանց պաշտօնէութեան : Այլ այժմ կայ ի գագաթ՝ Մօն Պլանի , որոյ ստորոտաք իսկ բարձունք են Ալպեան լերանց եւ են բարձրադիր քան ստորոտեայ դաշտօրայս : Հապա , քրիստոնեայ երիտասարդք , մի զիջանիք մնալ ի գիւղօրէս գաշտի , նման Դեմասի (Բ Տիմ . Դ . 9) : Ի վեր , ի վեր յԱլպեանս , վեր ի Մօն Պլանն Քրիստոնէութեան : Ուր ձեր հորիզոնն տեսութեան մոաց՝ լինի ընդարձակատարած , եւ դուք խորագնին եւ շրջահայեաց , լինիք տեսող զապագայս ազանց գտանել դարման գալիք կորստեան : Որպէս պիտի տեսնուին այլազան կերպարանօք յընթաց խորհրդածութեան եւ մասնաւորապէս ի նկատեն աստ , թէ

զ . ի պաշտօնավորութեան կան առէնիւտ շարժացման կարութեանց :


Քանզի պաշտօնեայն Աւետարանի ոչ միայն իբր քրիստոնեայ պարտի բոլոր մտօք , ի սրտէ եւ ամենայն զօրութեամբ ծառայել Տեառն սրտագիտի , որում ունի տալ հաշիւ վասն ամենայնի , այլ եւ բերմամբ պաշտաման պարտաւորեալ է ծառայել նմա « յամենայն անձնէ » — գործածելով զամենայն տեսակ կարողութիւնս անձին : ՅԱւետարանական դրութեան , նա Հայ Աւետ . Եկեղեցեաց մէջ , չիք որոգայթ գործածելոյ աւուր պատշաճի քարոզ՝ աղօթք մինչ իսկ երգեր : Այնպէս զի յեօթնեկի կատարելի մի քանի պաշտամանց՝ դասուց եւ քարոզից ամենայն նկատ եւ կերպարան պիտի յառաջ գան ի մոաց պաշտօնէի , որ տարբեր կրթութեան եւ ճաշակի անձանց , թերեւս եւ այն մեծ բազմութեան եւ հմտագունից ումանց առջեւ , պիտի բերէ կարեւոր ճշմարտութիւններ : Եւ այն ոչ իբր գպրոցական ճառ եւ հետաքրքրական պատմութիւն , այլ տեսականն այնպէս բացատրել՝ որ գործնականի յանդի : Վասն այսորիկ քարոզիչն պիտի ուղիղ տրամաբանէ եւ լրջաբար վիճի , գեղեցիկս նկարագրէ եւ ծզդիւ պատմէ , միտքը լուսաւորէ եւ սիրառ շարժէ՝ բանաւոր փաստիւք՝ եւ ազնիւ աղդեցութեամբ , որոց մեծագոյն մասը պիտի կատարէ առանց գիրք եւ գործածելոյ : Եւ որոց քաջազանութեան մասին չկրնար լինել անհոգ կամ անփոյթ պաշտօնին վրայ , որ տրուեցաւ երէցներուն ձեռնադրութեամբ : Այլ պարտի խորհրդ եւ յառաջ դիմել , զի կարող ըլ-

և ուրիշներուն ալ սովորեցունել : Արդ , ի՞նչ պաշտօն կայ երիտասարդաց մերոց պատկան , ուր պէտք ըլլայ այնքան երկիւղածութեան ջանք , նա թէ հարկ եւ ստիպումն գործածութեան կարողութեանց իմացման՝ ըմբռման՝ դատողութեան՝ տրամաբանութեան՝ յիշըլութեան՝ երեւակայութեան եւ այլ իմացականաց , որպէս եւ զգացողութեանց :

Սյունու զի երէցն կամ հովիս խնամատար է հօտին որոյ մէն մի հոգիներուն համար պարտի հսկել . զի հաշիւ պիտի տայ նոցա հետ ունեցած ամէն տեսակ վարմանցն համար : Որպիսի , ուրեմն , որ կըլլան պարտազգացութիւնք ձնողաց առ ի խնամել զորդիս , չեն անկէ նուազ եւ երիցանցն առ այնոսիկ՝ զորս ի Քրիստոս Յիսուս... ծնան Աւետարանով . եւ որոց , իբրեւ տնտես , ամէն մէկուն կերակուր տալ պարտին : Երբ նա կիսորհի ի վերայ մեղաւորաց , որ են թէ ի ժողովրդեան եւ թէ նոցա շուրջ , կրնայ միթէ լինիլ անզգայ եւ անտարեր , կրնայ ասոնց համար չլինիլ յերկունս գթութեան , կրնայ չնեղուիլ ընդ նեղեալ՝ ըստ հոգւոյ եւ ըստ մարմնոյ : Այո՞ , հովիւն , տեսուչն , որ է եալիսկոպոս , քան հասարակ Քրիստոնեայս պարտի առաւել հսկել՝ անքուն զգացմամբ , եւ լալ ընդ լացողս , որպէս եւ չկրնար լինիլ անտարեր եւ չխնդալ ընդ խնդացողս : Որպէս Քրիստոս — ճշմարիտն հովուապէտ՝ լացաւ ի վերայ երուսաղեմայ նկատելով նորա զապագայն , ի՞նչ այլք կուրախանային երեւութական փառաց վերայ : Դուք պիտի լաք եւ ողբաք , ըստաւ աշակերտաց եւս , բայց աշխարհս պիտի ուրախանայ . դուք պիտի

տրտմիք , սակայն ձեր տրտմութիւն պիտի փոխուի ուրախութեան » : Ինչպէս որ ինք « իւր անձին աշխատութեան պտուղը տեսնելով » ուրախացաւ . եւ գոչեց , « Շնորհակալ եմ , Հայր » : Նմանապէս եւ Տեսուչն — Հրեշտակն Եկեղեցոյն , երբ կտեսնէ մէկ մեղաւորի դարձը , կուրախանայ սրտայոց ընդ հրեշտակս երկնից : Այսպէս կարի յաճախ , ոչ միայն բերմամբ անձի իբր սոսկական ոք , այլ եւս առաւել բերմամբ պաշտաման՝ իբր ընդ բազումն կապակցեալ պաշտօնեայ , կունենայ ուրախութիւն եւ տրտմութիւն , սէր եւ գութ , բերկրութիւն կատարման պարտուցն սրբազան եւ խայթ զանցառութեան կարեւորի իրիք : Այսպիսի պէս պէս զգածմունք ի սրտի պաշտօնէի կան յար ի շարժութեան , նման լեռնահոս գետակի , որ յընթացս իւր շարունակ ակերէ ջրեր կընդունի եւ անջրդի վայրեր կտանի , եւ յար ի տուրեւառութեան կայ : Եւ ո՞չ ալպաքէն զգացմունք որ այսքան կգործեն յաճախ եւ հզօր , պիտի ըլլան ի զարգացման եւ , հետեւապէս , զօրանան ու զարգանան ըստ օրինաց ունակութեան կամ կիրառութեան : Եւ բնականապէս պիտի ազգեն մի կողմանէ իմացական կարողութեանց վրայ , եւ ի միւսմէ՝ կամաց :

Կամաց , կըսեմ , որ քան զայլ կարողութիւնս նուազ ներգործութիւն ընդունիր ի պաշտօնէութեան Ա . Աւետարանի : Սյունու զի կան նեղութիւնք եւ դժուարութիւնք սեպհական այս նուիրական պաշտաման , որք որքան մեջամեծ ըլլան եւ այսպէս , այնքան առաջ մարդուն պատութեան կամաց : Զի պաշտամիացն մահմանը յանձնառու է ,



Եւ պարտի ամէն բան կատարելէ ետք հաստատուն կենալ... ճշմարտութեամբ պնդելով մէջքը եւ հագնելով արդարութեան զրահը . որպէս կը յորդորէ մեծ ախոյեանն Պօղոս : Եւ ո՞վ ի պաշտօնէից քան զայս Առաքեալ մարթի պատահել մեծագոյն դժուարութեանց , եւ քանիք , սակայն , ի բիւրաւոր զօրապետաց անգամ , հաւասարեցան հաստատակամնութեան սորա : Այսպէս մարթի պատահել եւ շատ պաշտօնէից , որք զիւրեանց պարտիս հաւատարմաբար կատարել կճգնին մոտադիւր եւ հաստատակամ : Այսպէս ի պաշտօնէութեան , ուրեմն , կան զօրաւոր առիթք գործածութեան կամաց , որպէս եւ սրտի ու իմացականութիւն , յորս բոլոնդակին ամենայն կարողութիւնք մտաց կամ հոգւոյ : Հետեւապէս ի քարոզչութեան , կըսենք , կզարդանան ամենայն կարողութիւնք անձին :

Եւ ակա յաչս յոռեսուսաց կամ վհատելոց գըժուարութիւնք երեւցածներն իսկ , այն են դիմագրաւել ընդդիմութեանց՝ որ տեղի կունենան ի միջի եւ ի սրտի ժողովրդեան , վշտակցիլ ընդ բազւմն որք կան ի ասուապանո հոգւոյ կամ մարմնոյ , միշտ ունենալ լեցուն միտք եւ սիրտ ի սնունդ ժողովրդեան , զորս տեսանք յայսմ հատուածի : Այս դժուարութիւնք իսկ , որպէս եւ որք երեւեցան նախընթաց հատուածի մէջ ի մասին ստացման հմտութեան , թէեւ են դժուարութիւնք , այլ ունին իրենց լաւագոյն ազդեցութիւնքը յանձին եպիսկոպոս-Տեսչի : Սոքա են կարեւոր միջոցք բարձրութեան եւ զարգացման . նման դժուարութեանց նաւապետի , որ շատ անգամ կմարտնչի ընդ :

Եւ ընդ ծով , կամ ճակատամարտի զօրավարի , որ կարշաւէ ընդ հուր եւ ընդ սուր : Ոյլ որպէս այս մարտ եւ ճակատ կառնեն նաւապետն ու զօրավար աներկիւղ եւ անվհատ , այսպէս եւ Տեսչական այս դժուարութիւնք կընեն Աստուծոյ մարդը կատարեալ եւ իր պաշտաման յարմար : Ահա այս է պատճառն՝ որ նորընծայ պաշտօնեայ մը , թէեւ բնական ձրիւք օժտեալ եւ լաւ ուսմամբ պատրաստեալ , ինչ որ կրնայ ընել կամ կրել մեծ դժուարութեամբ , զնոյնն դիւրաւ եւ հեշտի կրնայ կատարել հինաւուրց պաշտօնեայ : Զի սա առիթներ ունեցեր է գործածելց զամենայն կարողութիւնս մտաց , որ զօրացեր են , եւ ունակացեր է կրել ծանրութիւնս , որ ասլաքէն թեթեւ բեռ են կամ քաղցր լուծ միայն : Այսոքիլ են բնական արդիւնք կիրառութեան , որք կերեւին ամէն տեսակ հրահանգութեանց մէջ : Եւ քանզի , կըսեմք , ի Հովուութեան առաւել կը գործածուին կարողութիւնք մտաց , քան որ կրնան գործածուիլ ուրիշ պաշտամանց մէջ , զորս կրնան ի ձեռս բերել երիտասարդք մեր , ապա եւ շատ կը զօրանան՝ կզարդանան սոցին կարողութիւնք : Քան զայս բնականն չէ նուազ յուսալի եւ ազդեցութիւն գերբնականի . այն է զարգացումն իմացականութեան , ազնուութիւն սրտի եւ կորովութիւն կամաց ներգործութեամբ չնորհաց Հոգւոյն Սրբոյ , որ շատ կարուի այնմ՝ որ հանդերձեալ է շատ ստուղ բերել : Հսա խոստաման Քրիստոսի , որ ես եկի , կըսէ , զի իմ ոչխարք (նաև թէ Հովիւք) կեանք ունենան . եւ ալ աւելի եւս ունենան . Որոց կարողութիւններն ալ իրեւ զորթ Հայրս կմաքրէ ,

որ պտուղ բերէ . . . (դարձեալ) կմաքրէ որ եւս
աւելի պտուղ բերէ . Եւ եթէ հասարակ քրիս-
տոնէից կարուի այս չնորհ զօրութեան, որչափ ա-
ւելի յուսալի է թէ պիտի տրուի պաշտօնէից Ա.
Աւետարանի; — Եւ ահա այսպէսէ պատրաստածնեանք
կարողութեանց եւ ընդարձակամոռութեան ի ձեռն
ակրական սատարաց, որք խորհրդածեցան նա-
խընթաց երեք հատուածոց մէջ, կդանենք թէ

Դ. Ա.-Ե. Պ. Ա. Պ. Ա. Ա.

Քարոզիչք եւ Երիցունք միշտ պատեհ կունե-
նան եւ պարտք խօսիլ ժողովրդեան, ուր կըլլան
բազմաթիւ անձինք ամէն կարգէ եւ աստիճանէ,
անձինք՝ որոց մեծամասնութիւն գիտէ յարգել
պատուիրանն թրիստոսի, թէ «Որ ձեզ լսէ, ինձ
լսէ», գիտէ եւ վստահիլ կրօնի առաջնորդին,
Եպիսկոպոսին, Երիցուն եւ քարոզչին, քան թէ իր
մտաց ու մտերմաց, յորոց ծածկելի գաղտնիս ան-
գամ կրանայ հոգեւոր Հօրը, որպէս փորձ բժշկի
կրանան զիշրո ի գարման: Եւ այնու զի սոցին
կրանան վարկածք իսկ՝ կառնուն կերպարան կրօ-
թուիք եւ վարկածք իսկ՝ կառնուն կերպարան կրօ-
նի վարդապետութեան, որ պատկառելի է եւ մտաց
ներգործումն, հետեւապէս պաշտօնէից խորհուրդք
եւ խրատք մեծագոյն տպաւորութիւն կընեն մտաց
եւ սրտի բազմաց: Եւ որքան զգօն է պաշտօնեայն
եւ իմաստուն, այնքան մեծ է ազգեցութիւն նորա
ի վերայ ժողովրդեան, յատկապէս անոնց, որք իր
աշխատութեամբ կուգան ի ըստ Աստուածդիտու-
աշխատութեան, կդանեն օրհնեալ Փրկիչն եւ կվայելեն ու-
թեան, կդանեն օրհնեալ Փրկիչն եւ կվայելեն ու-

թե ըստ որում ճշմարիտ պաշտօնեայ Ա. Աւե-
տարանի, է եւ ճշմարիտ բարեկամ ու բարերար
ժողովրդեան, իւր անուղղակի ազգեցութիւնք ալ
չեն նուազ քան այլ բարերարացն, որք իրեւ ծնող,
ազգական եւ բարեկամ կրնան ազգեցութիւն ճգել
բնական կապակցութեամբ, որպէս եւ մասամբ ի-
ւիք վաճառականն, բժիշկն, փաստաբանն եւ այլ
գասու անձինք իրենց առատաձեռնութեամբ: Քա-
րոզիչն ըստնք, եթէ ոչ քան զսոսա աւելի, գիթ ոչ
նուազ ներգործութեան դիրք ունի, որում եթէ
արժանի լինի կրնայ ուրիշ կերպերով ալ ազգել:
Զոր օրինակ քարոզչի չէ դժուարին գրել որպէս
խմբագիր, տրամաբանել որպէս փաստաբան, ճա-
ռել որպէս բրոֆէսոր, նա թէ քան զսոսա լու բա-
ցատրել իր միաքը ժողովրդեան, որոց խօսելու
կերպերն լաւ եւս գիտէ: Ուստի սորա խօսքերէն
եւ գրածներէն հասարակութիւն աւելի բան կրնայ
իմանալ եւ չինութիւն ընդունիլ, քան որ պիտի
լինէր բացատրութեամբ դասասուի ուրուք եւ
գրագիտի: Այսպիսի անուղղակի եղանակօք եւ
ուղղակի ներգործութեամբք, պէսպէս պարագա-
յիւք եւ կրնական կերպարանօք Երիցունք յիրա-
ւի են մեծ ազգեցութեան անձինք, որպէս հաւասա-
տէ եւ պատմութիւն ամէն դարու եւ ազգի յատ-
կապէս Հայունը՝ որ չունի ուրիշ այնքան սերտ
կապակցութիւն իրեւ ազգ, որքան որ է կրօնա-
կանն, որոյ Առաջնորդք եղեր են եւ պիտի ըլլան
վարիչք ժողովրդեան:

Գիտելով նոցա այս գլխաւորութիւն կամ մեծ
ազգեցութիւն՝ ամէն կառավարութիւն ի վարելն

իւրեանց զանազան ժողովուրդս, տուեր են նոցա կրօնի գլխաւորաց բացառիկ պատիւներ եւ անկապտելի արտօնութիւններ, գերազանցութիւնք որ յաչ բազմաց են պատուականագոյնք քան գանձ եւ բարձ, որոց կըլլան բազումք անձկայրեաց թեկնածուք, այլ չեն հաւասարիր երբէք նուիրական պաշտօնէից ունեցածին: Այնպէս զի պաշտօնեայ որ կուգէ բարիս գործել, ծառայել ազգին եւ եկեղեցոյն, այս գրիւք առաւելտրամարդիր կըլլայ օգտակարութեան, քան որ ուրիշ գասու անձինք պիտի լինին իրեանց կացութեամբ կամ մոտաց եւ սոկոյ տաղանդովք:

Ապաքէն Աստուած պաշտութիւն օգաակար է յամենայնի, զի «թէ ներկայ եւ թէ ապառնի կենաց խոստումն ունի», որոյ պաշտօնեայն իրեւ նորա մերձակայն աւելի կվայելի: Եւ ինչպէս այլ ամենայն աստուածապաշտք զնա ապագային համար կմնդրեն, այլ առանց խնդրելոյ կառնուն եւ ներկայն, այնպէս մանաւանդ պաշտօնեայն Քրիստոսի, նման նմին, առանց խնդրելոյ կառնու եւ առանց հետամոռութեան կը գտնէ զերկրաւոր բարիս բարեպաշտութեան, նման անձի որ զի կերթայ դէպ յարեգակ առ Արեգակն արդարութեան՝ առ Քրիստոս, ուստի շուքը՝ փառքը ետեւի կողմը կիյնայ եւ չզատուիր անկէ թէեւ նա շուքէն խուսէ: Մինչ նա՝ որ կերթայ հակընթաց արեւուն, կը հեռանայ Քրիստոսէ երթալ ի թեսազնիկէ յաշխարհ հեռի, նման Դեմասի (Ա. Տիմ. Զ. և Տիմ. Դ. 9), այնպիսին միշտ հետամուտ կըլլայ շքոյն՝ փառաց, որում չկրնար հասնիլ երբէք. զի

խոյս կուտայ նորա առջեւէն, թէեւ մէկ քայլ միայն հեռի կերեւի անկէ մի միայն հրապուրել եւ ի պատրել: Կան այնպիսի պաշտօնք, ուր շատ մերձ եւ մեծ կտեսնեն երիտասարդք նոցին շահն ու շուք, զորմէ բուռն հարկանել կճգաին, այլ, աւան, քանիք դէս ու դէն կթափառին՝ հետաճիգ լեալ սին ստուերի ճշմարիտ փառաց եւ բարեաց: Զգոյշ լեր, քրիստոնեայ երիտասարդ, մի՛ գուցէ եւ դու պատրիս պատիւէ: Մի՛, մի՛ գառնար ի թեսազնիկէ. ոն յառաջ առ Քրիստոս, որոյ չնորհիւ շուք եւ շահ ինքնին պիտի հետեւին քեզ՝ եթէ գիտնաս գործածել զնա ի փառս Փրկչիդ: Զի եւ

Ե. Պաշտօնեայ+ Ա. Աւետարանէ իւլլան պատուելի:

Պաշտօնեայք Քրիստոսի հետեւելով նորա շաւղաց յիրաւի կըլլան սիրելի եւ պատկառելի յաշն հաւատացելոց, որք զնոսա առ պատուականս կը համարին, ըստ յանձնարարութեան Ա. Գորց, թէ բռնեցէք այնպիսիները պատուականներու կարգը, եւ մեծապէս պատուեցէք զնոսա սիրով՝ անոնց գործին համար, եւ թէ բարւոք վերակացութիւն ընող երիցունք, կըսէ Պօղոս, կրկին պատույ արժանի թող համարուին, մանաւանդ անոնք որ կաշխատին խօսքը քարոզելով ու սովերեցնելով: Եւ յիրաւի պէտք էր այսպէս լինիլ, հակառակն անարդանք է պաշտօնէի, պաշտամանն եւ ժողովրդեանն՝ Քանզի, որպէս տեսանք ի վեր անդ, պաշտօնեայք սրբութեան առհասարակ կըլլան իրենց ժողովրդեան գիտնական եւ պատուական անձինք, նաեւ ատենախօս՝ ճարտասան ու

ճարտար մարդիկք, նա թէ իրենց հմտութեամբ քան զմերձակայս նշանաւորք ։ Վասն այսոցիկ սովորաբար նոքա ներկայ կդտնուին գրեթէ ամեն տեսակ խմբակցութեանց — ծննդեան եւ յուղարկաւորութեան, չնորհաւորութեանց եւ հարսանեաց ։ ի տօնի եւ ի տարեդարձի, ազգային հանդիսից մէջ նա ի կրօնական, ուր կըլլան կամ գահերէց կամ նմա մերձ։ Զուտ քաղաքական ժողովոյ մէջ ալ, ըստ արդար օրինի մերս Օսմանեան Պետութեան՝ կրօնական գլուխք զօրութեամբ իրենց պաշտաման դեռ ունին ազատ ձայն եւ սեպհական պատիւ ուրբարձ։

Եւ իրօք առ հասարակ պաշտօնեայք — եպիսկոպոսք, Վարդապետք, երէցք, եւ այն Հայ Աւետարանականց մէջ, են պատկառելի յաչս ժողովը դեան, որ սովոր է նոցա բարձր ածական տալ եւ տիտղոս։ Թ՛ղ Աստուածարեալն ու նման բարձրագյնս, սովորականք են։ Սրբազն՝ Հայր սուրբ՝ Պատուելի՝ եւ Տէր Տէր. որոց եթէ ոք գտնուի անարժան — կարգաւեր, գուեհիկն իսկ «հեռի կարգէն» ըսեէ վերջ կարհամարհէ։ Այլ արժանաւորք առ հասարակ կհամարուին ճշմարիտ Հայր. զի են կարեկից հոգեւոր որդւոց եւ հոգատար խնամելեաց։ Եւ յիրաւի ժողովուրդ կհամարի զնոսա պաշտօնեայ հասարակաց, հայր բազմաց եւ արժանի մեծարանացն ու պատույ։

Եթէ պաշտօնեայք լինին կարօս։ այս բանաւորապէս կընծայուի շատ անգամ նոցա անձնուրացութեան, որով կամ գոյզն իրաւունք՝ թոշակ ընդունեցին՝ կամ տուին առաս վասն օգտի նոցա։

Ուստի սոցա աղքատութիւն ոչ միայն չբերեր իրենց անպատուութիւն, թերեւս կյաւելու նաեւ առ նոսա մեծարանս՝ գութ եւ արդահատանք։ Երբ այսպիսի կարօտութեանց կենթարկին պաշտօնեայք, նա թէ կպատահին արկածից հիւանդութեան՝ հրդեհի եւ նմանեաց, շատեր պէսպէս եղանակաւ կշանան նպաստել նուիրօք եւ ընծայիւք, զորս ոմանք կանուանեն «իրաւունք տալ»։ Պաշտօնէից հիւանդութեան կըլլան շատեր կարեկից, եւ նորա մահուան վրայ կողբայ ժողովուրդ վշտակիր։ Սյրի Երէցիին եւ որբերն կըլլան քան զնմանիս առաւել արժանի արգահատանաց եւ խնամոց, ուստի «լուսահոգւոյն» տանն մասնաւոր հոգ կըտարուի ի ժողովրդենէ՝ գէթ յոմանց, ինչպէս եւ ամէն ազգային՝ ժողովրդական եւ բարեսիրական հաստատութիւնք — Հիւանդանոցք՝ Դպրոցք՝ Ճեմարանք՝ եւ Ուսումնարանք ալ — իրենց մեծարանս կյայտնեն մասնաւոր գեղջիրով վասն նոցա որ են ի գերգաստանէ Աւետարանի սրաշտօնէից, մինչիսկ, եւ առաւել եւս, յետ մահու նոցա։

Եւ ահա այսոքիկ ամեննեքին պէսպէս ցոյցեր են մեծարանաց, յարգութեան եւ սիրոյ, որ եւ կման յետ մահու ի վկայութիւն թէ պաշտօնէի անուն անսուանալի է երկար ժամանակ, որ թէ եւ մեռեալ բայց «տակաւին կիսուի», իր վարուք ու բանիւք, որք այնքան սիրելի էին ի կենդանութեանն։ Ստուգիւ պաշտօնեայք ոմանք չեն արժանանար այսպիսի պատույ եւ պատկառանաց, այլ այս չէ վերագրելի իրենց պաշտաման, այլ մասնաւոր ձախող պարագայից, գուցէ եւ իրենց անձնական թե-

բութեանց : Եւ պէտք է միշտ եւ յամենայն իրողութիւնս զանազանել անձնականն պաշտօնականէ եւ պատահականն ընականէ , որոց կվերաբերին մեր խորհրդածութիւնք : Ամէն տեսակ պաշտաման եւ գործոց մէջ ալ կըլլան պատահական ձախողութիւնք . չի՞ք արհեստ եւ վիճակ ուր ամէն յուսալի բարիս վայելեն ամենեքին , Յամենայնի կը ճշմարտի , թէ « բաղրամք են կոչեցեալք , սակաւք են ընտրեալք » . Դու , երիտասարդ , կանուխ սկսէ լաւագոյն պատրաստութեան՝ լինիլ ընտիր եւ նա ընտրեագոյն իմաստութեամբ եւ սրբութեամբ , եւ վատահ լեր թէ պիտի լինիս իսկապէս Պատուելի : Նկատելով նաեւ թէ

Զ . Պաշտամէայ + Ս . Առետարանէ շնու ըլլոր արդար :

Աղքատ՝ եթէ կնշանակէ մեծութենէ՝ հարստութենէ եւ յընչից հատանիլ՝ զատանիլ , այս չպահանջուիր Աւետարանի պաշտօնեայներէ . որպէս Քրիստոս պահանջեց երիտասարդէ մը , որ երթայ զամենայն զոր ունի ծախէ տայ աղքատաց եւ հետեւի Քրիստոսի , որպէս չպահանջուիր եւ ամէն հաւատացեալէ որ նման Հօրն հաւատացելոց Արքահամու՝ զոհէ իւր սիրելի զՈրդին . կամ մինչ իսկ չպահանջուիր որ ճշմարիտ ապաշխարողին՝ Զաքէս մաքսապեափ նման չորեքպատիկ հատուցանէ ինչ անիրաւութիւն որ ըրեր է ապաշխարողն իր կենաց մէջ : Այսօքիկ մասնաւոր պարագայից բերմամբ մասնաւոր խրատներ են , բաւ է նոյցա հոգին ունենալ : Այն է ընդունիլ թէ պարտի չորեքպատիկ հատուցանել եւ զոր ըստ որում չկրնար ընել՝ պէտս

ունի ողորմութեանն Աստուծոյ եւ գթութեան , որ չէր խստապահանջ նոյն իսկ Զաքէսոսի : Բաւ է որ մարդ լինի պատրաստ հնազանդութեան ամենադժուարին պարագայից մէջ իսկ , եթէ միակ սրտին զոհելու չափ գործարին ալ լինի , որ եւ Աբրահամյ թոյլ չտուաւ : Այսպէս ալ ի պաշտօնէկութեան հրաւիրեալ երիտասարդն չէ պարտաւոր ունեցածն ցրուել , որպէս կընեն եղեր ճգնաւորաց ումանք , զի աղքատաբար հետեւին Քրիստոսի : Բաւ է լինիլ պատրաստ որ աղքատութիւն ալ կըրելց պատրաստ լինի պաշտօնեայ , որպէս եւ ամէն հաւատացեալ , ի փառս Քրիստոսի . նա թէ նորա համար ամէն բան թողելց եւ ամէն նեղութիւն կրելց յօժար : Առաջին քայլչն սկսեալ պէտք է պաշտօնեայ լինելիք անձ սկսի ջանալ որ Ս . Գիրքն ուղիղ իմանայ , որ պիտի լինի իրեն եւ ժողովրդեանն վարչական օրէնք . եթէ ոչ ինքզինքն ու հետեւողներն կմատնէ ումայտ գործարութեանց , զորս պարտի կրել ի պատիժ իր տգիտութեան :

Նաեւ ի սկզբան անդ պէտք է ուղիղ հասկնայ , թէ քարոզչութիւն չէ արհեստ մը գործածելի հարստանալու նպատակաւ , որպէս կամարուին շուկայի արհեստք , վաճառականութիւն եւ նմանիք : Ուստի եթէ յընթացս պաշտօնէկութեան չըլլայ հարուստ՝ մեծատուն , չէ տարօրինակ , այլ ընական բերմունք պաշտօնէկութեան . մանաւանդ թէ ի պաշտօնէկութեան հարստանալն է տարօրինակ եւ հաղուադէպ : Այնպէս զի եթէ հարստանալու արհեստից եւ գործոց մէջ իսկ , « Անոնք որ կուզեն հարստանալ , կիյնան փորձութեան եւ որոգայթի եւ բազում անմիտ

ու վասակար ցանկութիւններու մէջ... որուն ո-
մանք անձնատուր ըլլալով՝ մոլորեցան ի հաւատոց
եւ խոցեցին զիրենք շատ ցաւերով» (Ա. Տիմ. Զ.),
հապա քանի առաւել եւս մեծ փորձութիւն կըլ-
լայ պաշտօնէի երբ հարստանալ ուզէ անձնուրա-
ցութեան կերպարանաց տաք, եւ ապաքէն քանի՞ք
մեծ կործանման մէջ գլորեցան եւ գայթակղեցին
միամիտ հաւատացելոց հաստատութիւնն հաւատոյ։
Հապա «դուն, ով մարդ Աստուծոյ, փախիր այս
բաներէն. եւ գնա գչետ արդարութեան, աստուած-
պաշտութեան, հաւատոյ, սիրոյ, համբերութեան,
հեղութեան»... եւ մի դներ քո յոյսդ «անստոյդ
հարստութեան վրայ, այլ կենդանի Աստուծոյ, որ
ամէն բան կուտայ մեզ վայելել առատապէս»։ Գի-
տելով թէ «Աստուածպաշտութիւնը բաւականու-
թեամբ հանդերձ մեծ շահավաճառութիւն է. քան-
դի ոչինչ բերինք յաշխարհ, եւ յայտնի է թէ ո-
չինչ կրնանք տանիլ. այլ ունենալով կերակուր եւ
հանդերձ անոնցմով բաւականանանք»։ (Անդ.)

Բայց եթէ պաշտօնեայք ոմանք «կերակուր եւ
հանդերձ» — հարկաւոր եղածներն ալ — չեն ունե-
նար, եւ յետ մահու ոմանց զաւակունք կըլլան
խեղճ, ասոնք անձնական պատճառներէ կամ մաս-
նաւոր ձախողութենէ յառաջ կուգան յաւէտ քան
թէ ի բերմանց պաշտօնէութեան, ուր առ հասա-
րակ «մշակն իր վարձուն արժանի» կըլլայ կերպիւ
իւիք։ Էնդհակառակն կըլլան պաշտօնեայք ալ որ
իրաւամբ կըլլան մեծատուն եւ իրենց որդիք փա-
ռաւորք։ Աս ալ պաշտաման սովորական բերմունք
չէ, այլ մասնաւոր պարագայից եւ անձնական ձրից

արդիւնք։ Եւ եթէ պաշտօնեայք առ հասարակ չեն
ըլլար մեծատունք, փարթամք, դիտելի իմն է թէ
նոքա չեն հետամուտ հարստութեան, որոյ հետ
մտաց ոմանք հազիւ կրնան ի ձեռս բերել։ Պաշ-
տօնեայք իրենց պաշտօնէ քան հարստութիւն մե-
ծագոյն գանձ ունին գանձելի յերկինս, փրկու-
թիւն անմահ հոգւոց։ Եւ եթէ հարուստ չեն ըլլար,
պատճառն այն չէ որ իրենք չեն արժանի մեծ հա-
տուցման։ Ոչ. նոքա իրենց նմանեաց բաղդատ-
մամբ թէ եւ աւելի ստակ առնեն, նոցա բաղդատ-
մամբ աւելի ծախս ունին եւ կընեն։ Իրենց նմա-
նիք խնայողութեամբ, գուցէ եւ կծծութեամբ իսկ,
կաւելցունեն դրամագլուխ մը, որ իրենց աշխա-
տակից կըլլայ եւ աղբիւր շահու, յորմէ զուրկ է
պաշտօնեայն։ Հասարակ գործի տէր անձանց ա-
մօթ է եթէ չհարստանան, որ է նշան իրենց ան-
գործութեան. այլ ոչ պաշտօնէի, որոյ հարստու-
թիւն ու յաշողութիւն Աստուծոյ միայն է գիտե-
ի։ Հասարակաց ամօթ է աղքատանալ եւ կարօ-
տութեանց համար դիմել այլոց, այլ պաշտօնեայն
աղքատութիւն մեծ ինչ չհամարիր, մանաւանդ ե-
թէ նայի Անոր, որ թէ եւ հարուստ էր աղքատա-
ցաւ, որ աղքատներն հարստացնէ։ Ի կարօտութեան
պաշտօնէի ինք եւ այլք պիտի խորհին, թէ իր ամ-
պաշտօնէի ինք եւ այլք պիտի խորհին, թէ իր ամ-
պաշտօնէի թոշակ՝ «օգնութիւնն» բաւական չէ ե-
ղեր, ուստի աւելցունելու կերպն գտնել պէտք է։
Եւ ահա այսոքիկ եւ այլ պարագայք կմեղմեն պաշ-
տօնէին աղքատութիւնն, եւ որ ի կարօտութեան
կունենայ առիթս սփոփանաց առաւել քան որ հա-
սարակ ոք կրնայ յուսալ։

Նաեւ նկատելի է թէ պաշտօնէին ծախքերէն շատերն ալ վայելք են, յորոց կըրիկուին իր նմանեաց բազւումք: Զոր օրինակ պաշտօնէութեան պատրաստուելց համար պէտք կըլլայ դպրոցական եւ ուսման ծախքեր, պէտք կունենայ շատ մը գրոց եւ նորանոր լրագրաց եւ մատենից, որք պէտք չեն այլոց, այլ ասոնք տեսակ մը ճոխութիւնք են կամ վայելք սեպհական ուսման: Պաշտօնեայն քան հասարակ անձինք պէտք կունենայ վայելուչ եւ պերճ հագութիւն, նա ի պաշտօնարանի. նորա տուն, կահ եւ կազմած արժանի լինին ժողովրդեան դրից: Պաշտօնեայն մեծամեծաց հետ կտեսակցի, հարստաց հետ երթեւեկութիւն կունենայ, սպասաւորի եւ գործակատարաց պէտքեր կունենայ, որք արհեստաւորի անպէտ եւ անդէպ են. այլ պաշտօնէին պէտք եւ վայելք: Պաշտօնեայն բարեսիրական գործոց մէջ իւր առատածեռնութեամք կըլլայ. օրինակ հետեւողաց, կալարտի լինել ձեռնտու աղքատաց եւ կարտելոց որք իրեն կդիմեն, եւ արտաքին կերպարանքէ — հարուստ երեւոյթէ, մեծ օգնութիւն կակնկալեն, եւ զոր առատ սրտով կընէ պաշտօնեայն. ասոնք ալ ինքնին բարիք են եւ հոգեւոր վայելք: Միով բանիւ պաշտօնեայն պարտի շնորհել անձին օգուտար, այլ շատերունք՝ որ փըրկուին. եւ որ պզտիկներէն մէկն ալ չգայթակղի: (Ս. կորնթ. Ճ.): Ապաքէն այսպիսի ծախքեր, որ պաշտօնէութեան են սեպհական, են հաճոյական վայելք, եւ նա թէ Աստածած եւ ժողովուրդ որ դիտեն զայս ամենայն՝ ի վարձատրութեան իւրեանց կհաշուեն եւ ունին ի նկատի:

Այլ եթէ եղեր են տեղիք, ուր պաշտօնէի տըրուած թոշակ կամ « իրաւունք » եւ « օգնութիւնք ». այս ծախուց անբաւական են եղեր, եւ պաշտօնէութիւն եղեր է արհամարհելի, դիտելի է, թէ առ հասարակ Բողոքականք, մինչ իսկ ի Տաճկաստան եւ այն նեղութեան տարիներու մէջ, կսկսին վարժուիլ աւելի տալ վասն կրօնական ծախուց եւ բարեսիրական պարտուց: Եւ չմոռնանք թէ Հայ եկեղեցին չէ բաւական միայն վարդապետութեամբ ուղղել եւ ծէսերէն բարեկարգել, որպէս եղեր է ի Հայ Աւետարականս, պէտք է ժողովուրդն ալ բարւոքել, որ ետ կենայ կենայ վատթարութենէ եւ լինի հետամուտ բարի գործոց: Յորոց մին է կրօնական տուրք եւ բարեսիրութեան ջանք, եւ յորս ուրախութիւն է տեսնել թէ կան առ հասարակ զարգացմունք. որոց համեմատութեամբ կաւելնան եւ արտաքին — Քրիստոնեայ աշխարհի նպաստք: Եւ եթէ երբէք տեղիք կան, ուր ժողովուրդ կծծի է, չուզեր որդեգրել սկզբունքն առատածեռնութեան, անոնց պաշտօնեայ ըլլալիքներն պարտին խորհիլ, թէ այս եւ այլ նման բաներու համար:

Է. Պաշտօնեայ+ Ո. Աւետարանէ կըլլան բարեկարգէն+ :

Եթէ երբէք ժողովրդական (չըսեմ եկեղեցական, վարդապետական) բարեկարգութիւն չէ բաւական կազմակերպեալ կամ կատարեալ. եթէ կան դեռ անկարգութիւնք կամ թերութիւնք, որովք ըսկինք թէ պաշտօնէից ալ դոյզն հատուցում կըլլայ, նոյն իսկ պարագայն առիթ մը է, որ պաշտօնեայն

լինի անձնուէր ի ծառայութիւն ժողովրդեան, գոհ լինի վիճակէն, նա տայ օրինակ ազդուութեան, անձնուրացութեան եւ բարեպաշտութեան: Թող նա « համբերէ նեղութիւններու՝ իրրեւ բարւոք զինուոր Յիսուսի Քրիստոսի », որով դիւրին եւ հեշտ ազդեցութիւն կընէ հետեւողաց սրտի, քան թէ դատափետելով ժողովուրդը իրրեւ նուաստ եւ պարտազանց: (որոց կիբրաբերի եւ ինք, եւ գուցէ անձնուէր եւ ազնիւ քան որ են ոմանք անոնցմէ): Եթէ պէտք էր եկեղեցական բարեկարգութիւն, զոր ոմանք մեծ նեղութեամբ՝ մեծ ծախքով ու կորուստով ի գոյութիւն բերին, եւ եթէ դեռ բարեկարգելի բաներ կմնան, ասոնք ալ կմնան պաշտօնէից ջանից եւ գոհողութեան, ոչ ոք այս բաժինէն ետ քաշուելու վատութեան թող զիջանի: Հապա, վեհանձն երիտասարդք, լուարուք, « Եթէ ոք ետ քաշուի, իմ հոգիս անոր չհամիր », կըսէ սրտագէտն Աստուած: (Երբ. Ժ.):

Այսպիսի բարեկարգութիւնք — ժողովրդեան միտքն բարձրացնել եւ սիրտն ազնուացնել, չեն ըլլար արտաքին նպաստիւք, որք այս տեսակէտէ նայելով գուցէ կվասսեն իսկ: Ո՛չ ալ կըլլան գրքերով եւ լոկ խրատներով, այլ անձնուրացութեան օրինակաւ ու յարատեւ համբերութեամբ: Այլ երիտասարդ ոք լինելով բժիշկ, վաստաբան եւ վաճառական... չլինար այնքան բարեկարգել գաղափարս եւ վարս հասարակաց, որքան լինելով պաշտօնեայ բանին Աստուծոյ: Պաշտօնեայ որ իր վաեմ խորհրդովք, զարգացեալ ճաշակով եւ վեհանձնական վարուք կը գործէ աննկուն ստորին ազդեցու-

թիւններէ: Փախչիլ այսպիսի դժուարութենէ, որք մեծ ինչ կերեւին յաշ վատասրտից, է նման փախըստեան բժշկի, որպէս զի չտեսնէ զախտացեալս կամ այցելէ հիւանդաց: Խուսել աստի է նմանիլ օրէնսդիտի որ չուզեր ունկն դնել կնճռոտ խնդրոց, զորս պաշտապաննել պիտի ստանձնէ: Կամ կնմանի վաճառականի, որ կրապակէ կը հեռանայ, զի մի յաճախորդներէ ձանձրանայ կամ առեւտուրէ նեղուի: Ո՛չ, վարժապետ, որ կուզէ ուսուցանել մանկտեաց ա, բ, գ... եւ հեգել, պարտի ինք ալ անոնց հետ այբ-բէն ըսել եւ հեգել: Հրեշտակը իսկ որ գացին աղատել զլովտ, ենթարկեցան բռնաբարութեանց Սոդումացւոց: Նաեւ Հրեշտակն ուխտի — Աստուածորդին — իսկ « ծառայի կերպարանք » առաւ, որ մեղաց ծառայս աղատէ ի նուաստութենէ եւ ի վեր բարձրացուցանէ: Այս վեհ օրինակի պէտք է հետեւին եւ քրիստոնեայ երիտասարդք, որք կուզեն օգտակարագոյն եւ մեծ գործ տեսնել:

Ամէն գիտութիւնք եւ արհեստք յառաջ կերպան ոչ թէ բազմութեամբ արհեստաւորաց, այլ ջանիւք առաջակայից ոմանց, որ մասնագէտ կըլլան ձիւզի մը գիտութեան եւ արհեստի: Ուստի գիտութիւնք եւ արհեստք իրենց զարգացումն սոցա կընծայեն եւ կրաւանին զնոսա բարերարս եւ բարեկարգիչ: Այսպիսի է եւ կոչումն պաշտօնէից, որոց ջանիւք Ս. Գրոց գիտութիւն գիւրացաւ, զանազան լեզուաց թարգմանեցաւ, քարոզուեցաւ եւ նորանոր եկեղեցիք հաստատուեցան կամ բարեկարգուեցան: Գրուեցան հազարաւոր հատորներ մէն մի լեզուէ, ի ցուցանել հիմունս կրօնի Ս.

Գրոց եւ Եկեղեցւոյ, որ կայ մնայ ասան եւ
անյաղթելի ի դրանց գծոխոց։ Գիտու ը ոչ թէ ի
բնութեան նոր զօրութիւն կդնեն կ օրէնք կը
նկատեն, այլ միայն եղածները կգտնեն եւ յօդուտ
կգործածեն. այսպէս եւ պաշտօնեայք. մասնա-
գէտք կրօնի, ոչ թէ ի նմա նոր ճ ոտութիւն
կյաւելուն այլ եղածներն ի լցու կըն են ի լրւ-
սաւորութիւն հասարակաց։ Եւ որք առաւել է
հոգի քան մարմին, որքան կարեւոր հատոնէու-
թիւն քան արհեստ, այնքան մեծ և եւ օգտա-
կարութիւնք պաշտօնէից նորա։

Ամենիմաստն Աստուած գիտելով մարդիկ
ընտականապէս անհոգ են եւ թոյլ ի ք հոգեւոր
եւ երկնային բաներն, որք եւ մար-
դոց յիմարութիւն կերեւին, սահմանն լաշտօնէից
դաս մը, որ բանիւ եւ գրով ջան հաստատ
բռնել վարդապետութեան հաւատա- խօսքը . . .
ողջամիտ վարդապետութեան յորդո (զամենե-
սին), եւ յանդիմաննել հակառակ կե երը, եւ
նման Պօղոսի եւ բազմաց, մինչեւ կապերու
եւ բանտերու մէջ Աւետարանի ջառ ոլութեան
եւ հաստատութեան մէջ յարատե Այնպէս
զի սոքա թէ եւ մեռնին երթան, ի գրուածք միան անմահ եւ խօսին դարերով, էս եղաւ
նշանաւոր Հարանց, վարդապետաց լուաքելոց, յորոց Պետրոս կիափաքէր այսմ։ Է էս խօսե-
ցաւ ինք ներշնչութեամբ Հոգւոյն, էս եւ Պօ-
ղոս, Յովհաննէս եւ Յակոբոս։ Այ խօսեցան
եւ մեծ բարեկարգիչք Եկեղեցւոյ բոստինոս,
Լուտեր, Շնորհալի, եւ ամէն դո նշանաւոր

հանձարք պաշտօնէից, որոց կը պարտին Եկեղեցիք
կամ հաւատացեալք իրենց զարգացումն եւ հաս-
տատութիւն գիմագրաւ լեալ ամէն տեսակ գիմա-
մարտութեանց։ Եւ ո՞վ կրնայ այժմէն չափել նոցա
գործոց ընդարձակ ազդեցութիւնն. զի ճշմարիտ
կրօն Փրկչին ուղիղ իմացուած՝ կազդէ ամէն տե-
սակ գործոց գիտութեանց եւ պետութեանց։ Բաւ
է միայն նկատել ինչ որ ըրին ցարդ Ս. Աւետա-
րանի Հոյ պաշտօնեայք, եւ այն՝ նկատմամբ Եկե-
ղեցւոյ եւ նորա բարեկարգութեանց, եւ զոր դեռ
կշարունակեն անխոնջ սրտով։ Եւ ո՞վ գիտէ սոցա
քարոզութեամբ եւ գրութեամբ քանի՛ մեծամեծ
բարեփոխութիւնք պիտի տեղի ունենան մեծ ժո-
ղովրդոց մէջ, եւ այն՝ ի փրկութիւն հոգւոց եւ ի
բարօրութիւն մարմնոց։ — Ահա այսպիսի բազմար-
դիւն պաշտաման է, ում հհրաւիրեմք զերիտա-
սարդս, որք եթէ երբէք դեռ կվարանին, թող
խորհին թէ

Հ. Պաշտօնեայք Ս. Աւետարանի հմլան օդապ-
իաբանույն անձնն։

Վիճակագրութիւն մը կհաստատէր, թէ ար-
հեստաւորաց նուազ ապրողներն են բժշկք, եւ
վիճակաւորաց ամենէն երկարակեացք՝ պաշտօնեայք
կրօնի։ Կան այսմ մեզ հաւանելի պատճառներ եւս.
զի ճշմարիտ Եպիսկոպոս պարտի լինիլ « անարատ,
միոյ կնոջ այր, զգաստ, խոհեմ, պարկեշտ . . . մի
գինեմոլ, մի հարկանող, մի զօշաքաղ, այլ հան-
գարտ, մի կռուող, մի արծաթասէր » . « մի յան-
դուգն, մի բարկացող . . . այլ բարեսէր, խոհեմ,

արդար, սուրբ, ժուժկալ»։ Որպէս զի լինի օրինակ հաւատացելոց . . . հոգւով՝ հաւատով եւ մաքրութեամբ. եւ մինչեւ լինիլ վստահ յանձին, թէ է առաջնորդ կուրաց, լցո խաւարելոց, խրատու անմտաց, վարդապետ տղայոց։ Կանոններ՝ ըստ որոց ապրիլ պարտաւորեալ է պաշտօնեայ, եւ որ քան զայլ լաւ կհասկնայ, չընկերանար վատաց, հեռի է ի փորձութեանց, նա՛ չայ պաշտօնեայն Աւետարանի։ Ուստի եւ բնականապէս պիտի լինի առողջ, որ կտանի երկարակեցութեան, ըստ հաստատութեան բնախօսաց եւ առողջարանից։

Թերեւս եւ գերբնական հսկողութեամբ Նախախնամութեան՝ պաշտօնեայք կրնան ըսել, թէ Նեղութիւնք որ պատահեցան մեզ . . . որովք թէ եւ քան զկարողութիւն մեր շատ աւելի ծանրաբեռնեցանք՝ մինչեւ ի կենաց իսկ անյօս եղանք . . . այլ Աստուած փրկեց զմեզ եւ կը փրկէ այսպիսի մեծ մահուանէ (Բ Կոր. Ա.), Բայց եթէ երբէք կարճ ալ ապրի պաշտօնեայն Քրիստոսի, օրերն շատ օգտիւ անցուցած պիտի լինի, նման կենացն Յովուեփայ եւ Ենովքայ՝ բաղդատմամբ ընդ Մաթուսաղյին։ Պաշտօնեայն թէ եւ սակաւակեաց լինի, իր բարերար անուն անմոռանալի կմնայ յերկրի, որպէս անմահ իսկ է յերկինս. դեռ կմօսի յերկրի նման վաղամեռիկ Սբէլի. եւ կբերկրի յերկինս տեսնելով զարդիւնս իր կենաց եւ երկանց։ Կըրկնեմք թէ պաշտօնեայք Աւետարանի են նաեւ վարժապետ, գրագէտ եւ հեղինակ, եւ իրենց պաշտօնը կատարելոյ ունին թէ պատեհութիւն, թէ

պարտաւորութիւն։ Քրիստոնեայ աշխարհի անմահ գրութեանց մեծ մասը եկեղեցականաց գործեր են, նա՛ ի Հայս, եւ այն՝ Բողոքական ժողովը դեան մէջ։ Եւ չիք արգել որ յետ այսորիկ եւս չըլւան այսպէս, եւ թերեւս աւելին ալ յուսալի է։ Պաշտօնէութեան այս ստորին կամ հաւանական օգտակարութիւնք իսկ չե՞ն միթէ գերազանց քան այլ գործոցն, յորս յուսայ երիտասարդ ոք լինիլ յաջող։ Սոքա եթէ հարստանան եւ բարերարեն, թերեւս յետ մահու յիշովն քանի որ իրենց բարերարեալք կան կենդանի եւ չչնքերն երեւելի։

Արդ նկատելով թէ ըստ բերման պարագայից եւ գրից Աւետարանի պաշտօնէին՝ Աստուած պէս պէս եղանակօք կուտայ ազգեցութիւն եւ պատիւ, թերեւս երկարութիւն կենաց եւ ոչ աղքատին ապրուստ, ամենեքին անոր համար են որ սոքօք գիւրութիւն ունենայ եւ պատեհ ընել մեծամեծ գործեր բարեկարգութեան ժողովրդոց եւ բարեկիսութեան հոգւոց։ Եւ պաշտօնեայ, որ գիտէ թէ՝ ուտէ թէ խմէ եւ ինչ գործ որ ընէ ամէն բան Անոր փառացն համար պարտի ընել, քանի աւելի վարձուց կրնայ ակնունել անկէ որ ըստ գործոց իւրաքանչիւրոց պիտի հատուցանէ։ Այլ եթէ նորին իմաստութեան անօրինութեամբ պաշտօնեայ այս իր հոգւունեւուն արդիւնքը չկարենայ վայելել, կրնայ մեծ քաջալերութիւն եւ սփոփանս ունենալ վստահ լինելով իւր աշխատութեան արդեւոց գրայ։ Որոց մին այս է թէ

Թ. Անշառաց պաշտօնեայ+ սահն աւահական Հարյութիւն էւ դասաւ :

Եթէ երիցունք եւ երէցցուք տեսնեն թէ ուրիշ գործերով կրնան հարստանալ, հանգիստ ապրիլ եւ փառաւորիլ, իսկ քարոզչութեամբ գուցէ պիտի ըլլան աղքատ, անհանգիստ եւ նախատելի իսկ, պէտք է յիշեն թէ մեծամեծ խոստումներ կան անոնց, որք վասն Քրիստոսի կթողուն բարիս եւ վայելս, ու յանձն կառնուն կրել նեղութիւն եւ տառապանք : Որպէս « չկայ ոք », ըստ Յիսուս — վարձատուն ամենեցուն, « չկայ ոք, որ թողուց տուն, կամ եղբայրներ, կամ քոյրեր, կամ հայր, կամ մայր, կամ կին կամ որդիներ ինձի համար, եւ չառնու հարիւրապատիկ հիմա՝ այս ատեն տուներ եւ եղբայրներ, եւ քոյրեր եւ մայրեր, եւ որդիներ եւ արտեր՝ հալածանօք հանգերձ, եւ գալու աշխարհին մէջ յաւիտենական կեանք » : Եւ դարձեալ, թէ Դուք... որ միշտ կը կենայիք ինձի հետ իմ փորձութեանց մէջ, ես ալ ձեզ կուխտեմ թագաւորութիւն մը... ուր իմ սեղանէս ուտէք եւ խմէք : Խոստմունք՝ որովք Պօլս, որ ամենէն շատ եւ խիստ տառապանաց ենթարկեցաւ, այլ լեցուած յուսով « Ես այսպէս կը դատեմ », կըսէ (Հռով. Ը.), « որ այս ժամանակիս չարչարանքը չեն արժանի բաղդատուելու գալու փառաց որ պիտի յայտնուի ի մեզ » : « Վասն որոյ չենք ձանձրանար . բայց թէպէտ մեր այս արտաքին մարդը կապականի, սակայն մեր ներքինը կը նորոգուի օր ըստ օրէ : Քանզի մեր վայրկենական թեթեւ նեղութիւնն առաւել քան զառաւել փառաց յաւիտենական ա-

ռաւելութիւն կը գործէ մեզ : Վասն զի չենք նայիր այնց որ կերեւին, այլ այնց որ չեն երեւիր . քանզի երեւելիքս առ ժամանակ մի են, իսկ այնք որ չեն երեւիր՝ յաւիտենական » . (Բ. Կոր. Դ.) :

Ս. Գրոց առ այս խոստմանց բովանդակութիւնն իսկ քանի մը երեւներ մարթէ էր գրաւել, զորս զանց կընեմք, ըստ որում կգրենք վասն քրիստոնեայ երիտասարդաց, որք զանոնք քաջ գիտեն : Բաւ է յաւելուլ թէ այս վարձատրութիւն պիտի լինի համեմատական նեղութեանց՝ զորս ոք կը կրէ, կամ անձնուրացութեան չափով՝ զոր ոք յանձն բերէ : Այսպիսեաց « Գիտեմ », կըսէ Քրիստոս, Ճշմարիտ եւ հաւատարիմ վկայն, « գիտեմ քու գործերդ եւ քու աշխատութիւնդ եւ քու համբերութիւնդ ... կրեցիր նեղութիւն իմ անուանս համար եւ չթուլացար... Ան որ կը յաղթէ, անոր պիտի տամ ուտել կենաց ծառէն որ Աստուծոյ դրախտին մէջ է » . (Յայտ. Բ.) : Սոքա ի բարեպաշտութեան զարգանալով պիտի նմանին ծառին որ տնկեալ է ի գնացս ջուրց, եւ որոյ տերեւներն չեն չորնար եւ ամէն ժամ սպուղ կուտայ, եւ ինչ որ ընեն պիտի յաջողի, ըստ հաստատութեան Ա. Սաղմոսի : Եւ այսուքիլ են պատուղք աստուածպաշտութեան, որ թէ ներկայ եւ թէ ապառնի կենաց խոստումն ունի, որոյ կատարումն մասսամբ իւիք աեսանք նախորդ խորհրդածութեանց մէջ :

Այլ առ ուղիղ իմացուած վարձատրութեան պէտք է յիշել թէ լոկ ստացուածոց առատութիւն եւ մարմոյ հանգիստ չեն միակ ցոյց մեծութեան մարդոց եւ ճոխութեան վայելից : Կեալ անխոռվ

յաստուած պաշտութեան, բերկրիլ ուրախութեամբ փրկութեան իր եւ այլոց, տեսնել զարգացումն այլոց խնամով իւրով, են վայելք հարստութեան։ Աւետարանի պաշտօնեայն գուցէ չունենայ արտաքին բարիս, որովք մարդիկ սովոր են հաշուել մարդոց յաջողուած՝ մեծութիւն կամ հատուցումն ընդունիլ. իսկ ինքն պաշտօնեայն գիտէ թէ ունի անհամեմատ մեծ բարիս, նոյն ինքն զլի, մենաբարին։ Ունի ի սրտի կեանք, երանութիւն եւ վայելս, զոր աշխարհ երբէք իրեններուն չկրնար տալ։ Այսպիսի ոք երբ մեռնի գուցէ թողու խեղճ որբեր, որոց եւ հանգուցելցն վրայ կարգահատի աշխարհ, իսկ ինք որբերն յանձներ է անոր՝ որ Հայր է որբոց եւ Պաշտպան այրեաց, նաև նոցայն որ մասնաւոր խնամոց են արժանի։ Թող թերահաւատ աշխարհ լայ սոցա խեղճուկ կացութեան վրայ, երկնատեան Յովհաննէս կըսէ (ի Յայտ. ԺԴ.), « Լսեցի յերկնից ձայն որ կըսէր, Գրէ, Այսուհետեւ երանելի են մեռեալք որ ի Տէր կը ննջեն. Այս, կըսէ Հոգին, որպէս զի հանգչին իրենց աշխատութենէն. եւ անոնց գործերը կ'երթան անոնց ետեւէն։ »

Պաշտօնեայք Ա. Աւետարանի՝ չունին արգելք ընելու զոր ինչ կրնան ընել այլք ի փառս Աստուծոյ եւ ի փրկութիւն հոգւոց։ Այնպէս զի քրիստոնէական կենօք ինչ օրհնութիւն որ այլք կը յուսան ունենալ, զնոյն կրնայ յուսալ եւ պաշտօնեայն։ կամ ինչ որ առ հասարակ խոստացեալ է քրիստոնէից վայելել այժմ եւ ատա, նոցա ամենեցուն քարոզիչք ալ են բաժանորդ։ Քանզի չկայ հիմն կարծելոյ, թէ քարոզիչք կկորսնցնեն իրենց վարձ-

քը զի աշխատանաց փոխարէն թոշակ կընդունին. կամ միայն երկրաւոր է իրենց վարձք, զոր առած կըլլան ամսականով։ Ո՛չ, եթէ պաշտօնեայք փոխարինութիւն ընդունելով հանդերձ ըլլան անձնուրաց ի ծառայութեան Աստուծոյ, կամ անձնուէր ի փրկութիւն հոգւոց, պիտի ունենան պէսպէս եւ մեծամեծ ուրիշ հատուցմունք եւս։ Ինչպէս ոյք որ վասն Քրիստոսի բան մը կթողուն, փոխարէն կընդունին ոչ թէ նորա չափովն, մէկն մէկ, այլ լեփ լեցուն, յաշխարհի հարիւրապատիկ եւ ի հանդերձելումն յաւիտենական կեանք։ Նաև թէ, ինչպէս կհաստատէ Ա. Գիրք, յատկապէս Պօղոս (Ա. Կոր. Թ.) , որ թէեւ իրեն համար ընտրած էր Աւետարանը ձրի տալ, բայց կընդունի եւ կուսուցանէ, թէ « Տէրը հրաման տուաւ, որ Աւետարանը քարոզողներն ապրին Աւետարանէն »։ Անանկ որ պաշտօնեայն յաչս Աստուծոյ՝ չէ տարբեր անպաշտօն քրիստոնեայներէ, որք պէսպէս եղանակաւ կը հայթայթեն իրենց պիտոյս եւ կգործեն ի փառս Աստուծոյ։

Եւ գիտելի է թէ փրկութիւն, մեղաց թողութիւն եւ ժառանգութիւն արքայութեանն են վասն հաւատացելոց ձրի, չնորհք պարգեւեալ արժանեօք Յիսուսի Քրիստոսի։ Բայց եւ այնպէս ան որ ի սէր Աստուծոյ, յանուն աշակերտի, ըսաւ վարձատրիչն Յիսուս, մինչեւ իսկ գաւաթ մը ջուր կուտայ, ճշմարիտ կըսեմ ձեզիր վարձքը չպիտի կորսընցունէ։ Եւ այս վարձք են յաջողութիւն գործոց, զարգացմունք բարեմասնութեանց, խաղաղութիւն խղճի եւ ուրախութիւն սրտի, զորս կվայելէ աստ-

ուածասէր հոգի աստ եւ յերկնի։ Զայսպիսի վայելս Ս. Գիրք սովոր են անուանել փառ։ Ըստ այսմ կըսուի թէ ոյք կառաջնորդեն զայլս յարդարութիւն « աստղերու պէս պիտի փայլին յաւիտեանս յաւիտենից »։ Եւ ինչպէս մի աստղ քան զմիւս աստղ տարբեր է փառօք, չէ անբանաւոր խորհիւ, թէ որոց որ գործ է շատերը փառաց առաջնորդել, իբրեւ առաջնակարգ աստեղք համաստեղութեանց՝ պիտի ըլլան չողլողուն ի բայլս բազմաց փրկելոց, եւ այն իրենց առաջնորդութեամբ։ Ինչպէս եւ Յովհաննէս տեսաւ ի Յայտնութեան բազմութիւնն փրկելոց Ասիոյ եօթն Եկեղեցեաց, յորս, սակայն, նոցա Երիցունք փողփողեալ կիայցին։ Զի Ան եօթն աստղերը, ըստ Որդին մարդոց, որ իմ աջ ձեռաց մէջ տեսար . . . են եօթն Եկեղեցեաց հրեշտակներն, Եպիսկոպոսները, նոցա Հովիւները։ Որք երբ երեւնայ Հովուապեաը, պիտի ընդունին փառաց անժառամ պսակը, զոր « Տէր, արդար Դատաւորը (որ ըստ գործոց կը հատուցանէ իւրաքանչիւրոց), պիտի տայ . . . ամենուն՝ որ Անոր յայտնուիլը սիրեցին »։

Այլ Աւետարանագէտ մը արդեօք կրնայ համարիլ, թէ պսակ Պօղոսի եւ Աւազակինն պիտի ըլլան հաւասար փայլուն։ Կրնայ ոք երկմտիլ թէ Պօղոսի, անձնուէր զօրապետին, փառք եւ փայլք պիտի գերազանցեն քան բանտապետինն, հասարակ զինուորի։ Ինչպէս եւ նոյն ինքն Պօղոս՝ Երբէք, կըսէ, չէ անիրաւ Աստուած, որ մոռնայ ձեր գործը եւ սէրը՝ զոր ցուցիք անոր անուանն համար, որ եւ ծառայեցիք սուրբերուն եւ կը ծա-

ռայէք։ Եւ եթէ քրիստոնէից ծառայողք արդարի վարձատրութիւն պիտի ընդունին, քանի աւելի որ մեծն են ի քրիստոնեայս եւ կարի անձնուէր ի ծառայութեան։ Մտուգիւ մէն մի քրիստոնեայ ազատէ եւ արտօնացեալ զեղբարս մոլորութեան ճամբէն դարձունել . . . եւ հոգիներ մահուանէ ազատել. զի ինչ որ կրնայ ընել այս մասին պաշտօնեայն, կրնան ընել եւ ոչ-պաշտօնեայք։ Միայն թէ Քարոզիչք եւ Երիցունք ունին առաւել եւս պատեհ, պատրաստութիւն եւ կարողութիւն, որովք կրնան շատերուն փրկութեանն աշխատիլ։ Անանկ որ, ինչպէս հրեշտակաց ոմանց փառք թուին գերազանցել զայլովքն, նոյնպէս եւ Եկեղեցւոյ հրեշտակացն, Երիցանցն, փառք պիտի գերազանցեն քան հասարակ Քրիստոնէիցն։

Որպէս կրնաք հետեւցունել զայս նաեւ զգացումէն Յովհաննու Աւետարանչի, որ « քան զայս մէծ ուրախութիւն չունիմ, կգրէ (Թուղթ Գ.) , որ կը լսեմ թէ իմ որդիներս կը քային ճշմարտութեան մէջ » . ուրախութիւն՝ որ երկնից մէջ պակասելոց ոչինչ պատճառ կայ, եթէ չաւելնայ՝ որ եւ յուսալին է։ Առաւել բացայատ են եւ բանք Պօղոսի, զոր շատ կը յեղյեղէ, զորօրինակ, « Եղբարք իմ սիրելիք եւ անձկալիք, ուրախութիւնս եւ պսակս », « կենաց խօսքը պինդ բռնելով պարծանք ըլլալրւ համար ինձ Քրիստոսի օրը »։ Ինչպէս որ . . . ձեր պարծանքն ենք . . . ինչպէս եւ դուք մերը »։ « Քանզի ո՞վ է մեր յոյսը կամ ուրախութիւնը կամ պարծանաց պսակը, եթէ ոչ դուք Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի առջեւ անոր

գալստեան ատենը. վասն զի դուք էք մեր փառքը
եւ ուրախութիւնը » : Ուրեմն ոյք շատ ունին զայս-
պիսի պսակս պանծանաց, իրենց առաջնորդու-
թեամբ իրկեալներ ու փառաւորեալներ, շատ պի-
տի լինին նոցա փառք եւ փայլք, ուրախութիւն
եւ պարծանք ի Տէր : Այսպիսի մասնաւոր փառաց
վիճակ է ահա պաշտօնէութիւն, առ որ կյորդո-
րենք զերիտասարդո, որք այս ամեն խորհրդա-
ծութեամբ կրնան տեսնել, թէ

Ժէ! պաշտօն էերազնոց +ան զՊաշտօնէութիւն :

« Եթէ ոք Եպիսկոպոսութեան (Երիցութեան,
Տեսչութեան) կը ցանկայ, բարի գործոյ կը ցան-
կայ », կըսէ նա որ գիտէ ճշդիւ գնահատել գե-
րազանցութիւն պաշտամանս : Քանզի զայսպիսիս,
կըսէ, Հոգին Սուրբ տեսուչ (կը դնէ) Աստուծոյ
Եկեղեցւոյն վրայ, զօր իր արեամբ ստացաւ : Գե-
րազանց պատիւ եղաւ Յովսեփայ լինիլ տեսուչ
տանն Փարաւոնի, հասլա քանի գերազանցագոյն
պէտք է համարուիլ տեսչութիւն տանն Աստուծոյ՝
Յիսուսի Քրիստոսի, որ իր կենօք ստացաւ զնա,
արեամբ, որ որքան թանկագին է, այնքան վեհ է
եւ խնամատարութիւն հոգւոց, որք նովաւ գնե-
ցան : Նշանաւոր եղաւ Մովսէս ի պատճառս ազա-
տութեան Խորայելի, որոյ եղաւ եւ օրէնսդիր,
քան զնորայն պատուական են, սակայն, « ոտք Ա-
ւետարանչաց խաղաղութեան, եւ Աւետարանչաց
բարեաց » : Զի ըստ հաստատութեան մեծ Առա-
քելցն, « Եթէ դատապարտութեան պաշտօնը փա-
ռոք էր, որչափ եւս առաւել արդարութեան

պաշտօնը պիտի ըլլայ փառօք, Վասն զի այն որ
(բաղդատմամբ ստորայնոց) փառաւոր էր, այս մա-
սին (բաղդատմամբ բարձրագունից) փառաւոր չէ
գերազանց փառաց պատճառաւ » : Մեծ պաշտօն
է լինիլ Դեսպան Անդզիոյ եւ Նախարարագետ
Գերմանիոյ, հասլա քանի մեծագոյն լինիլ Քրիս-
տոսի դեսպաններ եւ Աստուծոյ խորհրդոց տնտես-
ներ, մատակարարներ եւ տնօրիններ :

Եթէ լինիլ բժիշկ եւ դաստառո՛ է գործ պերճ
եւ պատուական, քանի առաւել լինիլ կրթիչ սրտի
եւ բուժիչ հոգւոց : Եթէ լինիլ փառտարան եւ դա-
տաւոր՝ է պաշտօն պայծառ եւ փառաւոր, ո՞րքան
վեհ ու վսեմ պարտի համարիլ պաշտօն խաղաղա-
րարի ընդ Արարիչ եւ ընդ արարած, նաև լինիլ
Աւետարեր նորա, որ յաշխարհ եկաւ ոչ ի դատել
այլ դատապարտելց ներումն չնորհել : Պատուա-
ւոր են արհեստք ոսկերչի եւ ադամանդագործի,
զի կպատաղին թանկ եւ ազնիւ մետաղօք, հա-
պա ո՞րքան պատուականագոյն է պաշտօն շինելց
զմարդիկ իբրեւ կենդանի քարեր (լինիլ) հոգեւոր
տաճար, սուրբ քահանայութիւն մատուցանել հո-
գեւոր պատարագներ հաճոյ Աստուծոյ, Յիսուս
սի Քրիստոսի ձեռօք : Մեծ ինչ է լինիլ ազատա-
րար անձի, որ կայ ի վտանգի մահու, որպէս ըրաւ
դուստրն Փարաւոնի ջրամեյն Մովսէսի, հասլա ո՞ր-
քան մեծագոյն՝ լինիլ միջոց ազատութեան անձի,
որ կայ ի դատապարտութեան յաւիտենական կորս-
տեան : Ոչ միայն լինիլ ազատարար՝ այլ եւ առաջ-
նորդել անվախճան կենաց եւ իրականութեան, ուր
ոք լաւագոյն ծառայութիւն ունի մատուցանել աստ

եւ անդ յերջանկութիւն արարածոց՝ քան որ ըրաւ
Մովսէս իր կենօք։ Այսպիսի պաշտաման մէջ մտնե-
լց համար, ուրեմն, կմնայ այլ եւս վարանման
տեղ. կայ գերազանց պաշտօն քան զայս։ Քրիս-
տոնեայ երիտասարդ եթէ դեռ կվարանի ընդու-
նելց զայս պաշտօն, պէտք է գիտնայ, թէ

Ժ. Կոչեցւալ է ողբան կեղանցն ենէ լուրու-
նին ըն։

Անձինք որ առողջ են մարմնով եւ մտօք, չու-
նին սնուցանելի շատ զաւակներ եւ խնամելի ծնողն,
կամ այնպիսի պարագայս որ կրնան արգել համա-
րիլ պաշտօնէութեան պատշաճ կատարմանն, նա
թէ ի սրաէ կփափաքին ծառայել ի փրկութիւն հոգ-
ոց, կզգան պարտաւորութիւն իւրեանց ի ծառա-
յութիւն թագաւորութեան Քրիստոսի, եւ որոյ
պատրաստութեան համար ունին տաղանդ եւ ժա-
մանակ, այսպիսիք ի ճեռն Նախախնամութեան
պատրաստեալ են ի պաշտօնէութիւն Ո. Աւետա-
րանի, եւ չնորհիւ Հոգւոյն յորդորեալ քարոզել
զիանն կենաց։ Մանաւանդ այն ներքին ջերմ փա-
փաք եւ հակամիտութիւն լինիլ պաշտօնեայ Աւե-
տարանի՝ քան լինիլ ուրիշ պաշտօնատէր, ահա այս
կոչում մը է Աստուծուս, որոյ պարտին հնագան-
դիլ առանց վարանման, որպէս ըրաւ Աբրահամ, եւ
առանց մարմնոյ եւ արեան հարցնելց որպէս ըրաւ
Պօղոս։ (Գալ. Ա.)։ Զի ոչ թէ ոք ինքնին կառնու-
այս պատիւը, այլ նա՝ որ Աստուծ մէ կոչուած է,
որով միայն կրնայ լինիլ բաւական պաշտօնեայ Նոր
կատակարանին . . . հոգւոյն։ (Եբր Է., Բ. Կոր. Գ.)։

Այսպէս կոչեցւալն պարտի թողուլ ամէն հոգ
Աստուծոյ վրայ եւ խոնարհել նորա հզօր բազկին-
տակ, որ ժամանակին բարձրացունէ։ Այսպիսին
պարտի վստահիլ Յիսուսի, որ «Ամէն իշխանու-
թիւն», կըսէ, «արուեցաւ ինձ յերկինս եւ յերկրի
. . . եւ ահա ձեր հետ եմ ես ամէն օր»։ Այս կոչ-
ման առարկել նման Մովսիսի եւ Երեմիայ որպէս
տեսանք ի վերն, է նորա խոստմանց վրայ թերա-
հաւատիլ։ Ունկն չդնել այն կոչման, կնմանի փախըս-
տեան Յովիլանու, որ ի մրրկաց բռնուեցաւ, եւ այն
ալ որ այսօր կիսուէ, գուցէ զանձն մեծ վտանգաց
մէջ կը ճգէ։ Յովիլան Աստուծոյ ծառայն էր, որոյ
եղաւ բան Տեառն . . . թէ գնա Նինուէ քարոզէ,
պարտ էր Երթալ. ուրիշներ կամ ըսելով կամ այլ
անբանաւոր առարկութեամբ եթէ խուսէր, կըլլար
անհնազանդ եւ ապատամբ, ուստի եւ պատժելի,
որպէս եւ եղաւ։ Այսպէս կըլլայ եւ անոր որ վար-
պետութեամբ կամ սրտի խարէութեամբ կուզէ խոյս
տալ այս պաշտօնէ։ Զես կրնար, Երիտասարդ բա-
րեկամդ իմ, չես կրնար խուսիլ, մտադիւր լըսէ,
պարտքդ կատարէ։

Իշխանն երիտասարդ եւ օրինական, որ կուզէր
Երկնից թագաւորութիւն ժառանգել, պատուէր
ընդունեց նորա Արքայէն, ի Քրիստոսէ, թէ Գնա
ամէն բան ծախէ, առուր աղքատաց եւ եկուր
իմ ետեւէս։ Պատուէր՝ զոր կատարել պարտաւոր
չին շատեր որք պիտի ժառանգեն յաւիտենա-
կան կեանք, որպէս ըըրին Առաքեալք իսկ։ Այլ
նման քանի որ յաւկապէս հրաման եղաւ, եւ այն
անշուշտ մեծ իմաստութեամբ եւ բանաւորապէս,

պարտ էր ձիւդ այնպէս ընել։ Այլ չընելով մեղան-
չեց, ի կենաց հեռացաւ եւ « արտամած գնաց » գու-
ցէ մինչեւ ի կորուստ։ Այսպիսի է եւ մասնաւոր
կոչումն քարոզութեան, զոր ամէն անհատ պաշ-
տօնէի պէս կատարելոյ չէ պարտական, այլ որոց
որ կըլլայ պարտին ճշդիւ կատարել։ Եթէ ոչ կը
մեղանչեն եւ շատ օրհնութիւններէ, գուցէ ի չնոր-
հաց իսկ, կըրկուին իբրեւ քանքարաթաքոյց ծա-
ռայք։

Սբրահամէ պահանջեց Աստուած զենուլ զորդին
իւր սիրելի պատուէր՝ զոր այլոց երբեմն չչը ներելի
կատարել պատուէր՝ որում կրնար Սբրահամ շատ մը
առարկութիւններ ընել, որք թէեւ իրեն բանաւոր
թուէին, միայն մեղքը պիտի յաւելուին։ Ուստի
միամտաբար՝ առանց վարանման հնագանդեցաւ,
եւ առանց զոհելոյ ինչ առիթ ունեցաւ ընդունե-
լոյ մեծամեծ օրհնութիւնս։ Ոյք այսախի կոչումն
կընդունին, գուցէ դժուարութիւններ կտեսնեն,
որոց համար առարկել եւ վարանդիլ փորձուին։ այլ
սոքօք մի միայն կը յաւելուն իրենց թերահաւա-
տութիւն եւ յետաձգութիւն ընդունելի օրհնու-
թեանց։ իսկ որ առանց հարցանելոյ մարմնայ եւ
արեան, ըսենք, կնուիրէ գանձն, նման Եսայեայ,
եւ իսկոյն կըսէ, « Ահաւասիկ եմ, զիս խրկէ », նոյն
հետայն կմաքրուի կայծակաւ։ չնորհիւ Հոգւոյն
Սբրոյ կսկսի նոր եռանդ ունենալ եւ պատրաս-
տուիլ նորանոր պարզեւս ընդունելոյ։ Դժուարու-
թիւնք կերեւին ի սկզբան անդ, եւ պէտք է որ
երեւին, զի կոչեցեալն պարտի հաւատով սկսիլ
եւ ոչ յերեւութիւց, զի նա անձին չվստահի, իր

տկարութիւնն զգայ, Աստուծոյ օգնութեան դիմել
սովորի, որպէս զի գործն չըլլայ անձնասիրական՝
այլ նուիրական, չըլլայ շահավաճառութիւն՝ այլ
Աստուածալպաշտութիւն։ իսկ այն կարծեցեալ դըժ-
ուարութեանց քիչերն յարդիւնս կուգան, որպէս
փորձիւ անձին գտաւ եւ այն, որ ձեզ խօսիլ կը
համարձակի։

Եւ սակայն եթէ երբէք ոք ստոյգ է, թէ զոհո-
զութեանց եւ դժուարութեանց պէտք պիտի լինի
տանիլ, դարձեալ թող հնագանդի կոչման վատա-
հելով, թէ Աստուած մէկը իր կարողութենէն ա-
ւելի չփորձեր, եւ թէ փորձութեան հետ ազատու-
թեան միջոց կուտայ։ Եւ երանի այնմ, որում արու-
եցաւ Քրիստոսի համար, ոչ միայն հաւատալ անոր,
այլ եւ անոր համար չարչարուիլ։ նոյն պատերազ-
մը ունենալով՝ « զոր տեսաք յիս », կըսէ Պօղոս
(Փիլիպ. Ա. .), « Եւ հիմա կըլսէք իմվրաս »։ Մէծն
Գրիգոր (Պապ) գրելով այս նիւթոց վրայ կըսէ,
թէ ըստ օրինաց Մովսիսի եթէ մէկը չուզեր առ-
նել մեռեալ եղբօր անգաւակ այրին, այս կին այն
հրաժարողին երեսը պիտի թքնէր, որով այն ոք
պիտի հրատարակուէր իբրեւ պարտազանց։ Այսպէս
կընէ եւ Եկեղեցին, կամ նորա գլուխը Քրիստոս,
այն անձի որ զանց կընէ կատարել պարտիս առ որ
կհրաւիրուի անօրինութեամբ Նախախնամութեան
եւ թելաղբութեամբ Հոգւոյն։ ինչպէս ըրաւ եր-
բեմն փախչող Յովնանու, զոր ոչ միայն թքով այլ
եւ ջրով ողողեց։ ինչպէս ըրաւ եւ քանքարաթա-
քոյց ծառային, որոյ վրայ նայիլ իսկ չուզեց եւ
ի խաւարն զրկեց։ Եւ այսպիսեաց համար է որ կը-
4

սէ (Եբր. Ճ. Յ.) , թէ « Եթէ ոք ետքաշուի , իմ հոգիս
անոր չհամիր » : Իցիւ , եւ ոյք այս կրաւէրն իրենց
ուղղեալ կհամարին , ըսէին , « Բայց մենք ետ չենք
քաշուիր ի կորուստ » , « Ահաւասիկ եմ , Տէր » ,
« Տէր , ի՞նչ կուզես որ ընկմ » : Այլ միթէ նոր-
ընծայից պէտք կայ , եղածներն չեն բաւական եւ
աւելի իսկ . ոչ :

ԺԲ. Պաշտօնէից պէտք կայ :

Գուցէ գտնուին խորհողներ , թէ պաշտօնէու-
թեան պատրաստուողներէն ոմանք դեռ չունին
պաշտօնավայր , եւ լինչ պէտք է մի քանին եւս
յաւելուլ , որով կամ իրենք կամ այլք մնան ան-
պաշտօն : Եթէ երբէք այսպէս ալ լինի նկատմամբ
պաշտօնէութեան , միթէ այնպէս եւ առաւել եւս
ճշմարիտ չեն նկատմամբ եւ ուրիշ պաշտամանց ,
որոց ձեւնամուխ պիտի լինի Քրիստոնեայ երիտա-
սարդ : Ո՞ր քաղաքք մինչեւ իսկ գիւղք՝ իրենց ու-
ղածին եւ պահել կրցածին չափ չունին բժիշկք , ո՞ր
դատեր մնացեր են անլոյծ եւ ո՞ր դատարանք փակ՝
առի չգոյէ փաստաբանից . ո՞ր ապրանք մնացեր է
առանց վաճառականի եւ ո՞ր գործեր անտէր , ո-
րում տիրանան երիտասարդք մեր : Այս պաշտա-
մանց եւ ոչ միոյն մէջ կրնայ ոք աւելի յուսալ թէ
պիտի ունենայ գործ եւ յաջողութիւն , քան որ
յուսալին է յԱւետարանի պաշտօնէութեան :

Երիտասարդք կը յուսան թէ գործեր պիտի
ընդարձակին , բացուին պաշտամանց գոռներ . չշա-
ռաւել եւս յուսալի թէ պիտի ընդարձակի եւ ի
Տաճկաստան գործ Աւետարանի պաշտօնէութեան ,

ինչպէս եղաւ վաթսուն տարուընէ հետէ : Զէ՞յու-
սալի թէ պիտի կազմին նորանոր Եկեղեցիք , Խըմ-
բակցին նորանոր ժողովուրդք եւ բացուին քարոզ-
չական բեմեր : Նա թէ ճիշտ հիմա՝ միայն քանի մը
րոպէ մտածելով կրնամ համրել քսանէ աւելի Եկե-
ղեցիներ որք այսօր Երէց կուզեն , յորոց ոմանք
առժամանակեայ քարոզիչ մը ունին , ոմանք ալ
բնաւ չունին . եւ այնոքիկ ոչ աննշան տեղիք , զոր
օրինակ Տիգրանակերտ , Վան , Ակն , Սեբաստիա ,
Նիկոմիդիա , Հալէպ եւ Անտիոք . եւ շատ մ'ալ սո-
ցին նման տեղեր ուր քարոզչի պէտք կայ . կան եւ
ոոցին կրկնապատիկլու տեղիք , որք առ ի չգոյէ յար-
մարագունիցն գոհ լինել կերեւին իրենց ներկայ
պաշտօնէին : Ուրեմն ահա պատրաստ գործ , զոր
եթէ յարմար պաշտօնեայք լուռն , առաւել եւս պէտք
պիտի լինին ուրիշ պաշտօնեայք : Քանզի Եկեղեցիք
եւ ժողովուրդք զօրանալով եւ ոգեւորելով պիտի
ջանան կատարել իրենց պարտիս եւ շրջակայից քա-
րոզելոյ զիւետարանն , մինչեւ որ բոլոր երկիր
Տէրոջ գիտութեամբ լեզուի , որպէս ջուրք ծածկեն
զծով : իսկ մեք դեռ որչափ հեռի ենք միակ իսկ
լիովին Աւետարանելէ : Ապա ուրեմն պաշտօնեա-
ցուներ պէտք է լինին լիայոս , թէ իրենց գործեր
պատրաստ են արդէն :


Ուրիշ տեսակ գործոյ կամ պաշտաման հետա-
մուտք գիտեն թէ արդէն ամէն տեղիք գրաւեալ
են , սակայն կյուսան որ իրենք պիտի լինին քան
նախորդս հմուտ եւ ճարպիկ , որովք պիտի գերա-
գանցեն զնոքօք , եւ իրենց ճեռքն բերեն նոցին
պաշտօներն եւ գործեր : Բարւոք է այս , սկզբունք

է մրցանաց, սկիզբն յառաջդիմութեան աշխարհի, եւ վասն էր չգործածուի ի յառաջդիմութիւն կարեւորագոյն գործոյն պաշտօնէութեան: Երկնից թագաւորութիւնն բռունք յափշտակեն, գիտեն զայս եկեղեցիք, ժողովուրդք եւ պաշտօնեայք, եւ պատրաստ են լուսլ պահանջն այս արդար սկզբան թէ լաւերն պարտին լաւագունից տեղի տալ: Պաշտօնէից, ինչպէս եւ ժողովրդեան աղաղակն, թէ բարձր դաստիարակութեան պէտք ունիմք, չեն միթէ վկայութիւնք, չեն միթէ պատրաստութիւնք, որ հիներ դադրին եւ նորեր անոնց աեղերն գրաւեն: Ես ինքս, յուսամ եւ այլք, կիսափաքինք տեսնել թէ կպատրաստուին կարող երիտասարդներ առնուլ մեր բեմերն: Ասով եւ մեք կամ պիտի ստիպուիմք ջանալ որ յառաջ դիմեմք, զի կարենամք մրցիլ եւ մեր դիրքն պահել, կամ, եթէ ապիկարութեամբ չենք կարող զայս ընել, ապա չեմք եւ բաւական ժողովուրդ զարգացնել, զոր պարտիմք թողուլ կարող անձանց եւ մեք երթանքուր մեղմով գոհ կրնան ըլլալ: Զի ինչպէս բեմն յեկեղեցւոջ է բարձրադիր քան տեղի ժողովրդեան, այսպէս եւ բեմախօսն պարտի լինիլ մտօք բարձր քան զունկնդիր, եթէ ոչ հօար չկրնար ճարակ գտնել ի բանս քարոզչի: Հապա այս մրցման սկիզբը գործադրել ի պաշտօնավարութեան ոչ միայն է բանաւոր, այլ եւ հարկաւոր ի մնունդ ժողովրդեան, զի մի առ ի չգոյէ հմուռութեան կամ զօրութեան՝ տկարանայ եւ Ս. Աւետարանի արհամարհանք դայ:

Ակն ունիմ թէ Արժանապատիւ պաշտօնեայք պիտի հաճին արձագանգել զիրախուսանս, եւ քա-

ջալերել յարմար զերիտասարդոս պատրաստուիլ պաշտօնէութեան: Որպէս եւ ծնողք ու խնամակալք պիտի յորդորեն զորդիս եւ սիրելիս, որ ծախսեն զամենայն ինչ եւ գնեն զայս մարգարիտն արքայութեան Երկնից: Պարտ է եւ ժողովրդոց սատար լինիլ յուսալի երիտասարդաց, որ լաւագոյն պաշտօնեայներ լինելոց պատրաստուին, գիտելով թէ իրենք չեն կրնար յառաջ ընթանալ երագ երագ, եթէ առաջնորդնին լինի յամրաքայլ կամ կաղ: Եւ ես իրեւ փափաքող ոք յաջողութեան չայ քրիստոնէից ի տարածելն իրեւանց ճշշմարտութիւնս Ս. Աւետարանի, ի սրտէ կբաղձամ որ ինձ ծանօթ սիրելի երիտասարդք համարին զայս իրախուսանն՝ իրեւ իրենց գրաւած յատուկ նամակներ յորդորանաց, որ պաշտօնեայ լինելու պատրաստուին: Եւ յիրաւի կըսեմ Զեղ բանիւ մաքրաշունչ Աւետարանչին Յովհաննու (Ա. Յով. Բ.): թէ «Գրեցի ճեզ, երիտասարդք, քանզի հզօր ճեզ, եւ Աստուծոյ Խօսքը կրնակի ի ճեզ, եւ յաղթեցիք չարին: Մի սիրէք զաշխարհ, եւ մի ինչ (պաշտօն) որ յաշխարհի է: Եթէ (կոչեցեալ) ոք կը սիրէ զաշխարհ (եւ անոր պաշտօնն), Զօր սէքը չկայ ի նմա: Քանզի ամենայն ինչ (գործ) որ յաշխարհի է, յանկութիւն մարմնոյ եւ ցանկութիւն աչաց եւ ամբարտաւանութիւն կենաց, չէ ի Զօրէ, այլ աշխարհէս է: Աշխարհս կանցնի եւ անոր ցանկութիւնը (հանդերձ իր ամենայն գործութեան) բայց ովզ ՈՐ Ս.Ս.Ը.Խ.Ը.Ց ԿԱ.Մ.Ռ.Բ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԻՒԴԻ ՄԱՅՈՎ ՅԱԼԻՒՏԵԱՆ:





943

2012x202

943



